

ՄԵՐ ԱՆԿԻՒՆԵՆ

«Իգլա», Թե՞ Բուժատուփ

Ապրիլ 2-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններուն մի քանի օր մնացած արձանագրուեցաւ բաւականի զգայացունց իրադարձութիւն: Ազգային Անվտանգութեան Ծառայութիւններուն կողմէ ձերբակալուեցաւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պաշտպանութեան նախկին նախարար Սամուէլ Պապայեանը, որ կը նկատուի նաեւ Օհանեան, Օսկանեան եւ Բաքի 30վիաննետեան դաշինքի վարազոյրի ետին կանգնած «ղեկավարը»:

Սամուէլ Պապայեան կը մեղադրուի որպէս, «Իգլա» տեսակի հրթիռային համալիր վրաստանի վրայով Հայաստան տեղափոխելու գործողութեան հովանաւորը:

Այս ձերբակալութենէն առաջ իսկ, Հայաստանեան մամուլին մէջ հրապարակուեցան լոյս կը տեսնէին այն մասին, որ Պապայեան կը պատրաստէ «Սասնայ Ճեր 2» գործողութիւնը, ակնարկելով անցեալ տարուայ Յուլիսին տեղի ունեցած իրադարձութիւններուն: Ձերբակալութենէն ետք գրուեցաւ նաեւ որ, «Իգլա» հրթիռները պիտի օգտագործուին նախագահ Սերժ Սարգսեանը փոխադրող ինքնաթիռ եւ կամ ուղղաթիռ օդին մէջ պայթեցնելու համար:

Թէ այս բոլորը որքանով կը համապատասխանեն իրականութեան, դժուար է ըսել: Սակայն, քանի որ Հայաստանի իշխանութիւնները այս առումով եւս հեղինակազրկուած են, շատեր հակուած են թերահաւատութեամբ մօտենալ ներկայացուող պաշտօնական վարկածներուն:

Նման զարգացումները անգամ մը եւս կու գան հաստատելու թէ, անկախութենէն 25 տարիներ ետք Հայաստանի մէջ տակաւին ժողովրդավարութիւնը արմատներ չէ կրցած նետել ու փոխանակ ապաւինելու քուէատուփին խաղաղ միջոցներով իշխանափոխութեան հասնելու համար, մարդիկ ու խմբաւորումներ կը մտածեն այլ ձեւերով իրականացնել այդ իշխանափոխութիւնը: Այս միտքը դժբախտաբար տարածուած է ժողովուրդի մէջ եւս:

Ապրիլ 2-ին իշխանութիւններուն կողմէ ազատ, արդար ու թափանցիկ ընտրութիւններու կազմակերպումը անհրաժեշտութիւն է Հայրենիքի ապագային համար: Միայն այդ ձեւով կարելի պիտի դառնայ յաղթահարել երկրի դիմագրաւած բազում դժուարութիւնները, բռնելու բնական զարգացման ճանապարհը ու բոլորի մօտ ամրապնդելու այն զարգացումը, որ միայն քուէատուփին ապաւինելով կարելի է հասնիլ նպատակի: «ՄԱՍԻՍ»

Հայաստանի Ընտրութիւններու Նախօրեակին Հրապարակուած Հարցախոյզերու Համաձայն ՀՀԿ Կրնայ Կորսնցնել Իր Մեծամասնութիւնը

Ապրիլ 2-ին տեղի ունենալիք Հայաստանի խորհրդարանական ընտրութիւններու նախօրեակին կը հրապարակուին հանրային կարծիքի շարք մը հարցախոյզեր, ցոյց տալով, թէ իշխող Հանրապետական Կուսակցութիւնը՝ ՀՀԿ մեծ դժուարութեան առջեւ է մեծամասնութիւն ապահովելու գծով:

Նման հարցախոյզերը Հայաստանի պարագային միշտ կ'ընդունուին վերապահումներով՝ գլխաւոր երկու պատճառներով: Առաջինը այն է որ ժողովուրդը ընդհանրապէս կը վախնայ ճիշդ պատասխանել հարցումներուն, իսկ երկրորդը՝ հարցախոյզերը կազմակերպող ընկերութիւնները կը գործեն իշխանութիւններու պատուէրով:

Հակառակ այս իրողութիւններուն, հրապարակուած հետազոտութիւնները կը բացայայտեն, որ ընտրողներու գերակշիռ մեծամասնութիւնը դժգոհ է իշխանութիւն-

ներէն, այդուհանդերձ, անոնցմէ շատերը պիտի ընտրեն իշխանական ուժին:

Հարցախոյզերու համաձայն առաջատար կը նկատուի «Ծառուկեան Դաշինքը», որուն կը շարժորդէ ՀՀԿ-ն: «Հասարակական կարծիքի ուսումնասիրութեան համառուսաստանեան կեդրոնի» հրապարակած տուեալներու համաձայն, «Ծառուկեան Դաշինքի» ի նպաստ պատրաստ է քուէարկել հարցուածներու 22, իսկ իշխող ՀՀԿ-ի օգտին՝ 21 տոկոսը:

Մնացած ուժերու պարագային ձայները հետեւեալ կերպ բաշխ-



ուած են՝ «Ելք» դաշինքին պատրաստ է քուէարկելու մասնակիցներու 4, Դաշնակցութեան՝ 2, «Օհանեան-Ռաֆֆի-Օսկանեան»- Շար.ը էջ 5

Յայտարարութիւն՝ Ապրիլեան Պատերազմի Առաջին Տարելիցին Առթիւ

Ապրիլեան Քառօրեայ պատերազմի առաջին տարելիցի առթիւ հերոս նահատակներու յիշատակը կ'ոգեկոչեն հայ ազգային երեք կուսակցութիւնները՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան եւ Ռամկավար Ազատական կուսակցութեան Արեւմտեան Ամերիկայի բոլոր շարքերը եւ յանուն անոնց, երեք կուսակցութեանց շրջանային ղեկավար մարմինները՝

- Կը խոնարհին հայրենիքի հողի պաշտպանութեան նուիրական առաքելութեան ընթացքին Հայոց Բանակի զոհուած, վիրաւորուած եւ մարտական առաջադրանքները յառաջ տանող զինուորներու սխարանքին առջեւ
- Կը յայտարարեն իրենց ամբողջական զօրակցութիւնը Հայոց Բանակի հզօրացման ի խնդիր բոլոր նախաձեռնութիւններուն
- Հայաստանի իշխանութիւններէն կ'ակնկալեն մեր սահմաններու պաշտպանութեան գործին նուազագոյն վնասն իսկ պատճառող կաշառակերութեան կամ իւրացումներու երեւոյթներուն հանդէպ ցուցաբերել օրէնքի խտրազոյն վերաբերում
- Կը դատապարտեն Ատրպեյճանի իշխանութիւններու յարձակողապաշտ, մարդկային իրաւունքները կոպտօրէն խախտող վարքագիծը
- Կոչ կ'ընեն շրջանիս համայն հայութեան միանալու Արցախի եւ Հայաստանի անվտանգութեան, պետականութեան ամրապնդման ի խնդիր աշխատանքներուն եւ օրագիրներուն, գործով արտայայտելով մեր յարգանքն ու երախտագիտութիւնը նահատակ եւ այսօր դիրքերու վրայ արթուն հսկող հերոսներուն հանդէպ:

ՍՈՑԻԱԼ ԴԵՄՈԿՐԱՏ ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՍԱԿՑՈՒԹԵԱՆ
ԱՐԵՄՍԵԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՎԵՐԻՆ ՄԱՐՄԻՆ
ՀԱՅ ՅԵՂԱՓՈՒՃԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ
ԱՐԵՄՍԵԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՎԵՐՈՆԱԿԱՆ ԿՈՍՄՏԵ
ՈՒՍԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՍԱԿՑՈՒԹԵԱՆ
ԱՐԵՄՍԵԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ
 Մարտ 28, 2017

Ռիչարտ Հոկլանտ- «Բանակցային Սեղանին Դրուած Են Երեք Մասէ Բաղկացած Առաջարկներ»

ԵԱՀԿ Մինսքի խումբի Ամերիկացի նորանշանակ համանախագահ Ռիչարտ Հոկլանտ, տարածաշրջան կատարած իրենց այցելութեան ընթացքին, Երեւանի մէջ յայտարարեց, որ իրենք եւ իրենց քաղաքական ղեկավարները կը փորձենք գտնել միջավայրը, ուր կրնան տեղի ունենալ Ղարաբաղեան հակամարտութեան կողմերու ղեկավարներու հանդիպումները:

«Յոյսով ենք, որ մօտ ապագային, բաց ոչ մէկ ամիս չետոյ, երկու արտաքին գործոց նախարարները կը հանդիպին՝ նախագահներու հանդիպում պատրաստելու համար: «Այս պահուն դիւանագիտական գործընթացները կ'ընթանան», - ըսաւ ան:

Ռիչարտ Հոկլանտ նշեց, որ իրենց գործն է խօսիլ բոլոր խաղացողներուն հետ: «Վաղը մենք Լեռնային Ղարաբաղ պիտի ուղեւորուինք, պիտի հանդիպինք Ստեփանակերտի իշխանութիւններուն հետ: Կ'ուզենք վստահ ըլլալ, որ բոլորը գիտեն, թէ ինչ են լուծման տարբերակները: Ժամանակն է բանակցութեան: Մենք չենք կրնար բռնութիւնները որպէս լուծում դիտարկել այս երկար շարունակուող խնդրի համար: Բռնութիւնը պատասխան չէ: Բռնութիւնը կը կործանէ ընտանիքները, բռնութիւնը հարուած կը հասցնէ տնտեսութեան: Մենք պէտք է փորձենք ամենադրական լուծումները

Շար.ը էջ 5

Ուժեղ Զարուած Քրեա-Օլիգարխիային Յայտարարուեց Իշխանափոխութեան Մասին

ՅԱԿՈԲ ԲԱՂԱԵԱՆ

Մարտի 25-ին Հայաստանում յայտարարուել է Հայաստանի ներդրողների ակումբը հիմնադրամբ, որը ներառելու է Ռուսաստանի 3 տասնեակ հայ գործարարների, ամենահարուստ հայի՝ Սամուել Կարապետեանի գլխավորութեամբ: Այդ գործարարները դեռեւս Յունուա-րին Կարէն Կարապետեանի Մոսկուա կատարած այցի ընթացքում յայտարարել էին նրան աջակցելու մասին:

Այժմ նրանք յայտարարում են ներդրումային ակումբ ստեղծելու մասին, իսկ Կարէն Կարապետեանը նախաձեռնութեան համար շնորհակալութիւն է յայտնում բոլորին եւ յատուկ շնորհակալութիւն Սամուել Կարապետեանին: Կարէն Կարապետեանը նաեւ յայտարարում է, որ ակումբը լինելու է ոչ թէ բարեգործութեան, այլ «ազրեսիւ բիզնես» ակումբը:

Կասկած չկայ, որ նախաձեռնութիւնն ունի նախընտրական նշանակութիւն, եւ դրանով փորձ է արուելու բարձրացնել իշխանութեան հանդէպ վստահութիւնն ու ըստ այդմ ՀՀ-ի մեծամասնութեան հաստատման հնարաւորութիւնը:

Սակայն, նախընտրական այդ հանգամանքը տեղի ունեցողի իրավիճակային էութիւնն է, քանի որ նախաձեռնութիւնն անկասկած ունի նաեւ առաւել խորքային մոտիւններ ու շարժառիթներ: Գործնականում, Հայաստանում յայտարարուել է իշխանափոխութեան ակումբի ստեղծման մասին:

Այլ հարց է, թէ ինչ իշխանափոխութեան մասին է խօսքը, ով կամ ովքեր են իրականացնում այդ իշխանափոխութիւնը, որ իշխա-

նութեանն ինչ իշխանութիւն է փոխարինում:

Անկասկած, հանրութիւնն այստեղ սուբիեկտ չէ, գոնէ անմիջականօրէն ներգրաւուած: Այդ գործընթացում սուբիեկտը խոշոր կապիտալն է եւ դրա կրողները: Տուեալ պարագայում փաստօրէն խաղի մէջ է մտնում Ռուսաստանի հայկական կապիտալը: Աներկբայ է, որ միւս կամ հակառակ կողմում Հայաստանում ներկայացուած կամ ձեւաւորուած խոշոր կապիտալն է, կամ ինչպէս անուանուած է այն վերջին տասնամեակում՝ քրէա-օլիգարխիկ համակարգը:

Կարէն Կարապետեանը գրեթէ բաց տեքստով արձանագրում է, որ նպատակը հենց կապիտալի իշխանափոխութիւնն է: Հայաստանի իշխանութիւնը խոշոր կապիտալի իշխանութիւնն է: Իշխանութիւնը փոխելու համար անհրաժեշտ է փոխել կապիտալի հաշուեկշիռը Հայաստանի տնտեսութիւնում:

Գործնականում, նախորդ տասնամեակի ընթացքում այդ խնդիրն էր գտնուում ներքաղաքական եւ ներիշխանական գործընթացների առանցքում, եւ դրա չլուծուածութեան հետեւանքով է, որ Հայաստանը փաստացի գտնուում էր տնտեսական կոլապսի պայմաններում: Կապիտալի խնդրում անորոշութիւնն ու յարաբերութիւնները չպարզաբանուածութիւնը գործնականում հանգեցրեց նրան, որ Հայաստանն ապրում էր դրսից փողի՝ պետական պարտքի հաշուին, քանի որ ներսից որեւէ մէկը չէր ցանկանում դնել իր փողը տնտեսութեան զարգացման համար, եթէ չկար դրա քաղաքական իշխանութեան երաշխիքը:

Ակնյայտ է, որ այդ իրավիճա-

կը կարող էր կասեցուել միայն իշխանափոխութեամբ: Այն կարող էր տեղի ունենալ կամ հանրութեան կամ ընդդիմութեան ջանքով՝ յեղափոխական ճանապարհով, կամ այլ՝ աւելի խոշոր կապիտալի՝ փոխադարձ պայմանաւորուածութեամբ, կամ եղած ստատուս-քոնոն կազմող սուբիեկտների աստիճանական դուրսմղման:

Այժմ փաստօրէն գալիս է այլ, աւելի խոշոր կապիտալ՝ Ռուսաստանից: Կա՞յ այստեղ ՌԴ իշխանութեան դերը: Հաւանութիւն անկասկած կայ, իսկ նախաձեռնութիւն: Իհարկէ, բաւական բարդ է ասել, սակայն Հայաստանում յեղափոխութիւն թոյլ չտալու թերեւս միակ ռացիոնալ տարբերակը Մոսկուայի համար մնացել էր իշխանափոխութիւն կազմակերպելը:

Միւս կողմից, գործնականում այդ տարբերակն էր մնացել նաեւ Սերժ Սարգսեանի համար՝ եթէ նացանկանում է գնալ, կամ հեռանալ հանգիստ եւ առանց լուրջ ռիսկերի, չլինելով յեղափոխութեան կամ չղառնալով հակայեղափոխութեան գոհերից մէկը:

Հայաստանում ներդրումները՝ փաստացի իշխանափոխութեան ակումբի ստեղծումով Կարէն Կարապետեան «միջանկեալ ծրագիրը» գործնականում թեւակոխում է հիմնական ծրագրի փուլ: Դա տեղի է ունենում ոչ միայն Մոսկուայի, այլ նաեւ ԱՄՆ ու Եւրամիութեան հաւանութեան պայմաններում:

Ունի՞ այդ ծրագիրը մրցակից: Քրէա-օլիգարխիկ կապիտալն իհարկէ այդ ծրագրի մրցակիցն է, սակայն ընդհանուր պատկերում բաւական թոյլ մրցակիցը, քանի որ աւելի քիչ է կազմակերպուած, աւելի յետադէմ է, գուրկ է միջազ-

գային լեզիտիմութիւնից: Այստեղ ահա բաւական հետաքրքիր երանգ է ստանում հանրութիւնը, որովհետեւ չնայած ստեղծուած իրավիճակի հանդէպ հանրային սուր դժգոհութեան, Հայաստանի քրէա-օլիգարխիկ համակարգն այդուհանդերձ ունի հանրային շօշափելի լեզիտիմութիւն, եթէ ոչ ամբողջութեամբ գիտակցական, այլ զգայի մասով նաեւ ենթագիտակցական՝ արժեհամակարգային եւ բնազդային դաշտում: Առաւել եւս, որ հանրութեան եւ այդ համակարգի յարաբերութիւններում ակնյայտ է նաեւ այսպէս կոչուած «ստոկհոլմեան սինդրոմի» առկայութիւնը, երբ քրէա-օլիգարխիային պատանդ մնացած հանրութիւնը ի դէմս տարբեր դէմքերի նաեւ սիրում է իր պատանդառուներին, ու որոշներին նոյնիսկ պաշտում:

Լեզիտիմութեան այդ փաթեթն անկասկած դառնալու է, կամ քրէա-օլիգարխիան այն անկասկած դարձնելու է իր պայքարի մաս: Այդ իմաստով, ի դէպ, բաւական խորհրդանշական էր օրերս Դիլիշանում Կարէն Կարապետեանի արած յայտարարութիւնն ի պատասխան հարցի, թէ արդեօք առաջիկայ հինգ տարիներին նա կը լինի վարչապետ: «Դուք պէտք է այդ շանսը տաք», յայտարարել էր Կարապետեանը:

Ու՞մ է տալու այդ շանսը Հայաստանի հանրութիւնը՝ քրէա-օլիգարխիկ կապիտալի, թէ՛ իշխանափոխութեան ակումբը ձեւաւորած Ռուսաստանի հայկական կապիտալին, որը Կարէն Կարապետեանը յայտարարել է նոր մշակոյթ եւ նոր յարաբերութիւն բերող ազրեսիւ պիզնես: Իսկ ունի՞ հանրութիւնն այլ «շանսի» ընտրութիւն: Տեսականում իհարկէ այդ, բայց գործնականում՝ ոչ: «ԼՐԱԳԻՐ»

Ընտրարշաւի Տապալուող Գիծը

ՄՈՒՍԱ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Խորհրդարանի ընտրութեան ներկայիս քարոզարշաւի ընթացքում ակնյայտօրէն գերակայում է սոցիալական թեման, ինչը միանգամայն բնական է: Այդքատուութեան եւ գրեթէ սովի մատնուած հասարակութեան մէջ այլ թեմա հազիւ թէ գերակայեր, եւ իրաւունքի ու արդարութեան խնդիրն անգամ ի գործ չէ սոցիալական թեման դուրս մղել օրակարգի առաջին կետից:

Այդ տեսանկիւնից, բնական է, որ կուսակցութիւններն ու գործիչները հանդէս են գալիս առաւելապէս այդ դիրքերից եւ խոստանում են աշխատատեղեր, աշխատաւարձերի եւ նպաստների, թոշակների բարձրացում, խոստանում են քիչ հարկեր փոքր եւ միջին պիզնեսի համար, խոստանում են ստուերային տնտեսութեան դէմ պայքար: Սակայն, այդ ամենից բացի, պէտք է թերեւս ընդունել, որ պետութիւնն ունի նաեւ այլ կարեւոր խնդիրներ, որոնք անկախ ամէն ինչից պահանջում են իրենց լուծումը եւ առաւել եւս Հայաստանի պարագայում խիստ հրատապ են՝ նկատի ունենալով անկախութեան գրեթէ մսխուած քսան տարիները, նկատի ունենալով բազմաթիւ բաց թողնուած ընթացքները, որոնք ներկայումս, ըստ էութեան, պետութիւնը հասցրել են ճակատագրական մի սահմանագծի, որից այն

կողմ իսկապէս լուրջ մարտահրաւէրներ են:

Այդ պայմաններում, սոցիալական խնդիրների բարձրաձայնմանը գուգահեռ, բնակչութեանը կենսամակարդակի հետ կապուած խոստումներ շուրջը շուրջ գուգահեռ, քաղաքական ուժերը, թերեւս, պէտք է նաեւ առաջարկեն առաւել գլոպալ պետական խնդիրների վերաբերեալ մօտեցումների, լուծումների փաթեթներ, որովհետեւ ոչ մի օգուտ չկայ, եթէ պետութեան մէջ լուծում են սոցիալական խնդիրները, սակայն պետութիւնն ինքը կանգնում է գլոպալ իրողութիւնների հետ կապուած խորը փակուղում: Ի վերջոյ, պետական քաղաքականութիւնը, պետական կեանքը մի ամբողջութիւն է եւ այդ ամբողջութեան մէջ չեն լինում կարեւոր եւ երկրորդական ներքին ու արտաքին, սոցիալական եւ քաղաքական, իրաւական ու մշակութային խնդիրներ: Ընտրական փուլերը, առաւել եւս ճակատագրական ընտրական փուլերը հենց նրա համար են, որ քաղաքական ուժերը հասարակութեանը ներկայացնեն ամբողջական պատկերացումներ եւ տեսլականներ երկրի ապագայի նկատմամբ, ներկայացնեն, թէ ինչպէս են առաջարկում ապրել թէ՛ երկրի ներսում, թէ՛ աշխարհում:

Այդ տեսանկիւնից նկատելի է, որ խորհրդարանի ընտրութեանը, այսպէս ասած, դատարկութիւն է՝

գաղափարների ու մօտեցումների, ռացիոնալ կողմնորոշչների դատարկութիւն: Հասարակութեանը չեն մատուցում արտաքին քաղաքական գաղափարներ, չեն մատուցում արժէքներ, որոնցով պէտք է ապրի երկիրը տարածաշրջանում, որոնց վրայ պէտք է կառուցուեն Հայաստանի մրցակցային առաւելութիւնները, որոնց վրայ պէտք է բազաւորուին մեր պետական գործելաոճը աշխարհում, մեր հասարակական դերը, առաքելութիւնը տարածաշրջանում եւ աշխարհում: Դրա վերաբերեալ քննարկումներ գրեթէ չկան, քաղաքական ուժերը խիստ սահմանափակ են այդ մասին դատողութիւններում, գերադասում են այդ թեմային անդրադառնալ ընդհանուր ֆրագտիոգիայի, ընդունուած կարծրատիպերի եւ բառապաշարի շրջանակներում, մնալ առաւելապէս հուշակարգային դիրքերում: Տպաւորութիւն է, որ քաղաքական ուժերը կամ վախենում են անկեղծանալ այդ թեմայով, մտահոգութիւն ունենալով յարուցել Ռուսաստանի քէնը եւ գայրոյթը, կամ էլ պարզապէս չկան պատկերացումներ, արտաքին քաղաքական հայեցակարգեր, ու պարզապէս քաղաքական ուժերի երեւակայութիւնը չի բաւարարում հայթուրքական յարաբերութիւնների եւ Ղարաբաղի խնդրի, այսպէս



ՄԱՍԻՍ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
 ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ՝
 ՄՈՑԻԱԼ ԴԵՄՈԿՐԱՏ ԴՆՉԱԿԵԱՆ
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ
 Արեւմտեան Ամերիկայի Շրջանի

ՎԱՐԻՉ ՏՆՕՐԵՆ
 ՎԱՅԷ ԱՉԱՊԱՅԵԱՆ

MASSIS Weekly
 Organ of the Armenian Social Democratic Hunchakian Party of Western USA
 1060 N. Allen Ave.
 Pasadena, CA 91104
 Phone: (626) 797-7680
 Fax: (626) 797-6863
 E-Mail: massis2@earthlink.net
 http://www.massisweekly.com

(USPS 667-310) (ISSN 0744-334X)
 Published Weekly
 Except Two Weeks in August

ANNUAL SUBSCRIPTION RATES:
 USA \$50.00, \$100.00 (First Class)
 Canada \$125.00 (Air Mail)
 Overseas \$250.00 (Air Mail).
 All payments must be made in US funds & Drawn on US banks.

Periodicals Postage Paid
 at Pasadena CA.
 Please Send Address Change To
MASSIS WEEKLY

ՐԱՅԱՍՏԱՆԵԱՆ ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

«Տնօրէններու Ըրածը Քրէօրէն Պատժելի Արարք է»։ ԹԻ



Մամուլի մէջ հրապարակուած լուսանկարները տնօրէններէն ոմանց, որոնք ցուցակներ կազմելով տրամադրած են ԶԳԿ-ին

Ընտրական օրէնագիրքի քարոզչութեան վերաբերեալ դրոյթներուն մէջ յստակ թերմին չկայ, որ ցուցակագրումը արգիլուած է, բայց կան քարոզչութեան կանոններ եւ որոշակի սահմանափակումներ ու արգելքներ, որոնք նախատեսուած են քարոզչութիւն իրականացնող անձանց համար: Այս մասին այսօր՝ 27 մարտին, լրագրողներու հետ հանդիպման ըսած է «Թրանսպարենսի ինթըրնաշնլ» հակակոռուպցիոն կեդրոնի իրաւախորհրդատու Հերիքնազ Տիգրանեանը՝ անդրադառնալով դպրոցներու եւ մանկապարտէզներու տնօրէններու կողմէ ընտրողներու ցուցակագրման փաստին:

«Տեղի է ունեցել խախտում՝ ընտրողներին ազատ կամքի վրայ ազդեցութեան տեսանկիւնից, սակայն խնդիրը բարդանում է այնքանով, որ «Ընտրական օրէնագիրք» քարոզչութեան վերաբերեալ դրոյթներում յստակ թերմին չկայ, որ ցուցակագրումն արգելուած է: Միեւնոյն ժամանակ թէպէտ մանկավարժները քարոզչութեան համար արգելուած սուպիլէկտ չեն, բայց իրենց լրագրութիւնն իրականացնելիս նրանք չեն կարող զբաղուել քարոզչութեամբ: Կարող են ասել, որ քարոզչութիւն չեն իրականացրել, այլ, ինչպէս ՀՀԿ-ն է ասում՝ մոպիլիզացրել են իրենց ընտրական գոտիները: Բայց կայ քրէական պատասխանատուութիւն ընտրողի կամքի վրայ ազդելու

համար», - ըսած է ան՝ աւելցնելով, որ մանկավարժները, ունենալով ծնողական համայնքի հետ որոշակի յարաբերութիւններ, արդէն իսկ իրենց դիրքով կրնան ազդել ընտրողի ազատ կամքին վրայ:

«Սեպտեմբեր ամիսէն սկսած քրէօրէն պատժելի արարքի յատկանիշներ», - ըսած է ան՝ աւելցնելով, որ օրէնսդրութեան մէջ յստակութիւն չկայ, թէ ինչ պատիժ կը հասնի քարոզչութեան ընթացքին խախտումներու համար:

Նշենք, որ հրապարակուած փաստերու հիման վրայ «ԵԼՔ» դաշինքը արդէն դիմում ներկայացուցած է ԿԸՀ՝ իշխող ՀՀԿ-ի քարոզարշաւի կասեցման համար: Կառավարութեան աշխատակազմի ղեկավար-նախարար Դաւիթ Յարութիւնեանը, մեկնաբանելով այդ դիմումը, նշած է, որ ՀՀԿ-ի մասնակցութիւնը այս ընտրութիւններուն չեղեալ համարելու համար որեւէ հիմք չկայ:

Այս յայտարարութիւնը Հերիքնազ Տիգրանեանը որակած է որպէս ԿԸՀ-ի՝ ազատ դիրքորոշման արտայայտման կանխում եւ դատարան դիմելու իրաւունքի կաշկանդում: «Պէտք է շտապել, դրա համար կան իրաւասու մարմիններ: Չտրուեց հնարաւորութիւն, որ իրաւասու մարմինները տան այդ գնահատականը: Դաւիթ Յարութիւնեանի՝ ժամանակից առաջ ընկնելն ուղղակի ցուցում էր ԿԸՀ-ին եւ դատարանին», - ըսած է Տիգրանեան:

ԶԳԿ Փոխնախագահը Զի Յստակեցներ, Թէ Ինչ Կարգավիճակ Պիտի Ունենայ Սերժ Սարգսեանը 2018-էն ետք

Հայաստանի նախագահի յայտարարութեանն օրեր անց, իշխող Հանրապետականը չի յստակեցներ, թէ արդեօք 2018 թուականէ ետք ալ ՀՀԿ առաջնորդը իր ձեռքը պիտի պահէ իշխանութեան լծակները եւ ինչ կարգավիճակ պիտի ունենայ մօտ քառորդ դար իշխանութեան մէջ գտնուող Սերժ Սարգսեանը:

Լրագրողներու հետ հանդիպման ընթացքին «Ազատութեան» դիտարկման, թէ մտահոգութիւններ կը հնչեն, որ Հայաստանը կը բռնէ մենատիրականութեան ճանապարհը, Հանրապետականի փոխնախագահ Արմէն Աշոտեան արձագանգած է. - «Իրականութեան մէջ մենք գտնում ենք խորհրդարանական կառավարման մոտեցիլ: Դուք ինչ կարող էք որպէս գիտակ մարդ, նաեւ վերլուծաբան, յիշեցնել որեւէ փար-

լամենթական երկիր, որը ավտորիտար (մենատիրական) է: Ես չեմ յիշում: Մենք անցնում ենք փարլամենթական կառավարման մոտեցիլ, որը բացառում է ավտորիտարիզմը: Այդ մտավախութիւնները փարատեցի կարծեմ: Ինչ վերաբերում է նախագահի քաղաքական ապագային, ապա, կարծում եմ, այսօր աւելի ճիշդ է խօսել ներկայի մասին: Որովհետեւ Հայաստանի հանրապետական կուսակցութիւնը իր կարգախօսով՝ «Անվտանգութիւն եւ առաջընթաց», յատկապէս կարեւորել է անվտանգային գործօնները մեր երկրի համար»:

Մի քանի օր առաջ Արցախի մէջ ելոյթ ունենալով Սարգսեան յայտարարած էր. - «Մեր անվտանգութեանը ուժեղ առաջնորդութիւն է պէտք»:

Փաշինեան. «Սերժ Սարգսեանը Տանուլ է Տուել Հայաստանի Ազգային Անվտանգութիւնը»

«ԵԼՔ» դաշինքի առաջնորդներէն Նիկոլ Փաշինեան անդրադարձած է Սերժ Սարգսեանի ելոյթին, ուր Հայաստանի նախագահը ակնարկ ըրած էր բազմաթիւ տնտեսական խնդիրներ (կառատուն) տանիքներէն քարոզարշաւ իրականացնող Նիկոլ Փաշինեանի մասին՝ յայտարարելով՝ «Մենք պիտի հասկանանք, որ Ապրիլի 2-ը խաղ չէ, սուտ շուտասուտներու մրցոյթ չէ, մենք պիտի հասկանանք, որ Ապրիլի 2-ին մենք տանիքների վրայ լաւ ցատկոտներ չենք ընտրում, մենք մեր ժողովրդի գոյութեան իրաւունքը պաշտպանողներ ենք ընտրում»:



«ԵԼՔ» դաշինքի ղեկավարներէն Նիկոլ Փաշինեան

Վանաձորի մէջ ընտրողներու հետ հանդիպման Փաշինեանը յայտարարած է՝ ժողովուրդին յուսահատութեան փոխին հանելու համար պատրաստ են ցատկոտել տանիքներէն. - «Նա մեզ ասում է, թէ իրեն դուր չի գալիս, որ մենք տանիք ենք բարձրանում: Բայց կը ներքէք, այսօր Հանրապետական կուսակցութիւնը որպէս պատգամաւորի թեկնածու առաջադրել է մարդկանց, ովքեր 10 տարի Ազգային ժողովի պատգամաւոր լինելով ոչ միայն տանիք, այլեւ Ազգային ժողովի ամպիոն չեն բարձրացել: Այդ մարդկանց ինչի՞ համար էք պատգամաւորի թեկնածու առաջադրեմ»:

Անդրադառնալով Սերժ Սարգսեանի այն յայտարարութեան, թէ եթէ Հանրապետականը յաղթէ ընտրութիւններուն, ապա ինչ-որ

կարգավիճակի մէջ ինք դերակատարութիւն պիտի ունենայ ժողովուրդի անվտանգութեան ապահովման հարցով, բացի այդ՝ հակառակորդը գիտէ, որ Հայաստանի գինուժի գերագոյն գլխաւոր հրամանատարը աչքը չի թարթեր հարկ եղած պարագային «Խսկանտէրները» կիրառելու հարցով, Փաշինեան պնդած է՝ այսօր Սերժ Սարգսեանն է Հայաստանի անվտանգութեան համար սպառնալիքներ ստեղծած անձը:

«Ինչքան էլ «Խսկանտէրը» գերժամանակակից թեխնիկա լինի, դա չի կարող 80-ականների խող չընկնող թանկերի հետ մէկ միասնական անվտանգային համակարգ դառնալ: Դա նոյնն է, թէ որեւէ մէկը փորձի 80-ականների արտադրած խորհրդային հեռուստացոյցը կառավարել Panasonic հեռակառավարման վահանակի օգնութեամբ», - յայտարարած է Փաշինեան՝ շարունակելով՝ «Սերժ Սարգսեանը տանուլ է տուել Հայաստանի ազգային անվտանգութիւնը եւ հայ ժողովուրդը պէտք է հրաժարուի նրա ծառայութիւններից անվտանգութեան ոլորտում»:

«Զէնքով Քաղաքական Հարցերու Լուծում Զենք Խրախուսում»։ ՕՐՕ

Սէյրան Օհանեանի ղեկավարած նախընտրական դաշինքը գէնքի միջոցով քաղաքական հարցերու լուծումը չի խրախուսել: Անդրադառնալով Մամուլի Պապայեանին վերագրուող «Իզլա» տեսակի գէնքի ներկրման մեղադրանքին եւ մամուլի մէջ շրջանառուող տեղեկութիւններին, թէ այդ գէնքով կրնար քաղաքական հարց լուծուիլ, այս մասին մամուլը ասուիսի ընթացքին յայտարարած են դաշինքի ղեկավար անդամներ՝ Սէյրան Օհանեանն ու Վարդան Օսկանեանը:

«Զէնքի հետ կապուած խնդրում մենք մնում ենք նոյն տեսակետին, որ չենք խրախուսում: «Իզլա»-ի հետ կապուած՝ նախեւառաջ, ո՞վ է այդ մարդը, որը մաքսանենգ ճանապարհով այդ «Իզլա»-ն բերել է այլ երկրից: Թող էդ մարդը յայտնուի, թող էդ մարդը տեղեկութիւններ տայ, որովհետեւ այն, ինչ որ մենք տեսել ենք նկարների մէջ, դա պարզապէս մի, կարելի է ասել, խողովակափայ գործիք է, առանց տարբեր մեխանիզմների, որը երբեքից կրակելու հնարաւորութիւնն այդ վիճակում չի կարող ունենալ», - ըսած է Սէյրան Օհանեան: Վարդան Օսկանեան, իր հեր-

թին, աւելցուցած է. «Ինչ վերաբերում է ուժի օգտագործմանը, մենք դա երբեք չենք խրախուսել, չենք խրախուսել: Բայց, հաւասարապէս, նաեւ մենք խիստ դատապարտում ենք իշխանութեան կողմից կիրառուող բռնութիւնները, քաղաքական մենաշնորհը, կուսակցապետութիւնը:

Սէյրան Օհանեանը եւս մէկ անգամ շեշտած է՝ Մամուլի Պապայեանը որեւէ առնչութիւն չունի իրեն վերագրուող մեղադրանքի հետ, եւ ինչպէս փաստաբանը պնդած է, այդ մէկը հաստատող որեւէ փաստ գոյութիւն չունի, Պապայեանն ալ չ'ընդունիր, որ նման արարք կատարուած է: Աւելի վաղ, գլխաւոր դատախազութիւնը հաղորդագրութիւն տարածած էր, ուր ընդգծած էր, թէ Մամուլի Պապայեանը եւ միւս 2 կալանաւորուած անձինք ընդունած են իրենց առնչութիւնը նշուած գէնքերու ապօրինի շրջանառութեան եւ տեղեկութիւններ յայտնած անոր հանգամանքներուն վերաբերեալ: Պապայեանի փաստաբանը, մինչդեռ, հակադարձելով այդ հաղորդագրութեան, ըսած էր՝ դատախազութիւնը Պապայեանի ցուցմունքը մեկնաբանած է այնպէս, ինչպէս մեղադրող կողմին ձեռնտու է:

ԼՈՒՐԵՐ

«Սփիւռքահայերու Վերադարձով Ծառայութիւններու Որակը փոխուած է»: Կարէն Կարապետեանը՝ Սուրիահայերուն



Հայաստան բնակութիւն հաստատած սուրիահայ ներկայացուցիչներու հանդիպումը վարչապետ Կարէն Կարապետեանի հետ

Վարչապետ Կարէն Կարապետեան կառավարութեան նիստերու մեծ դահլիճին մէջ հանդիպած է Հայաստան բնակութիւն հաստատած սուրիահայ համայնքի ներկայացուցիչներուն հետ:

Վերջերս վարչապետը դիմած էր սփիւռքահայութեան՝ հայրենիքի ապագայի կառուցման մասնակից ըլլալու կոչով: «Մեր վերջնական նպատակն է՝ ունենալ ժամանակակից, տրամաբանական, զարգացող պետութիւն, միջազգային հանրութեան համար հասկանալի՝ հիմնուելով մեր ազգային արժանապատուութեան, ինքնութեան եւ աւանդոյթների վրայ», - ողջունելով սուրիահայերուն՝ ըսած է վարչապետը: Անդրադառնալով սփիւռքահայութեան ուղղուած կոչին՝ Կարէն Կարապետեան նշած է, որ Հայաստանի ամենամեծ ներուժը եւ ամենաուժեղ դրամազուտը մարդն է, եւ զարգացման ծրագիրներու հիմքը այդ գաղափարն է: «Իմ կոչի նպատակն այն է, որ այն փորձը, ներուժը, որ ունեն սփիւռքահայերը, յաջողակ օրինակները՝ գիտնականները, կառավարիչները, բժիշկները, մշակութի գործիչները, ուղղակի կարողանան մեզ փոխանցել, որովհետեւ այսօրուայ արագ փոփոխող եւ զարգացող

աշխարհում դա չափազանց կարեւոր է», - ընդգծած է կառավարութեան ղեկավարը: Իրենց ելոյթներուն մէջ սուրիահայերը ողջունած են Կարէն Կարապետեանի կոչը սփիւռքահայութեան՝ իրենց աշակերտութիւնն ու մասնակցութեան պատրաստակամութիւնը յայտնելով Հայաստանի զարգացման ծրագիրներուն: Կառավարութեան ղեկավարը սուրիահայերու հետ քննարկած է անուց յուզող հարցերը, որոնք կը վերաբերէին փոքր եւ միջին ձեռնարկատիրութեան խթանման, գործարարական ծրագիրներուն, գիւղատնտեսութեան ոլորտին, տնտեսութեան զարգացման եւ այլն: Ներկայացնելով կառավարութեան բարեփոխումները այս ուղղութիւններով՝ վարչապետը կարեւորած է սփիւռքահայութեան աշխոյժները առաջնութեան ուղղուած ծրագիրներուն: «Վերջին շրջանում սփիւռքահայերի վերադարձով Երեւանում, Հայաստանում ծառայութիւնների պիլոտայն ծրագրի նախնական փուլերը կատարուել է: Աւելին, աշխատանքի, աշխատատիրութեան նոր մշակոյթ է ձեւաւորուել: Ձեր մեջ լաւատեսութիւնը դէպի վաղուայ օրը շատ վարակիչ է», ըսած է վարչապետ Կարէն Կարապետեան:

Անգարան Պաշտօնապէս Հրանդ Տինքի Սպանութիւնը Կապած է Կիւլէնի Հետ

Թուրք դատախազները առաջին անգամ պաշտօնապէս Հրանդ Տինքի սպանութիւնը կապած են Միացեալ Նահանգներ բնակող հոգեւորական գործիչ Ֆեթհուլլահ Կիւլէնի հետ, որուն կը մեղադրեն նաեւ անցած տարուան Յուլիսին Թուրքիոյ մէջ յեղափոխութեան փորձ կազմակերպելու մէջ:

Սթանպուլի անաբեկչութեան եւ կազմակերպուած յանցաւորութեան դէմ պաշարի վարչութեան դատախազ Կիոքալի Քիոքչիւն Կիւլէնին ձերբակալելու որոշում կայացուցած է՝ պնդելով, թէ 10 տարի առաջ «Ակօս» թերթի խմբագրապետը սպանուած է անվտանգութեան ուժերու վրայ անոր ունեցած ազդեցութեան հետեւանքով:

Կիւլէնին բացի, այդ գործով կան եւս 7 կասկածեալ, այդ շարքին՝ Թուրքիոյ մէջ յայտնի դատախազներէն մէկն ու երեք ընդդիմադիր լրագրողներ՝ «Չամանի» նախկին

գլխաւոր խմբագիրը, «Պիւլկուն» թերթի ու «Kanaltk TV»-ի ղեկավարը: Երեք լրատուամիջոցներն ալ յայտնի էին էրտողանի հասցէին սուր քննադատութեամբ ու անցած ամիսներուն փակուած են Թուրքիոյ կառավարութեան որոշմամբ:

Վերջիններս կը կասկածուին ետք ոստիկանական բաժանմունքէն ներս առնուած լուսանկարները եւ տեսանիւթերը տարածելու մէջ: Ազմկայարոյց այդ նիւթերուն մէջ կ'երեւէր, թէ ինչպէս իրաւապահները ձերբակալութենէն ետք՝ ոստիկանական բաժանմունքէն ներս, կը քաջալերեն մարդասպան Օկիւն Սամասթին ու կը նկարուին անոր հետ թրքական դրօշի հետ:

Կասկածեալներէն 6-ը, ըստ տեղական լրատուամիջոցներու, արդէն ձերբակալուած են, միւսներու նկատմամբ հետախուզում յայտարարուած է:

Սամուէլ Պապայեանը իր Նկատմամբ Կասկածները Անհիմն կը Համարէ

Ազգային անվտանգութեան ծառայութեան (ԱԱԾ) մեկուսարանը գտնուող Լեւոնային Ղարաբաղի պաշտպանութեան նախկին նախարար Սամուէլ Պապայեանը կը պնդէ, որ «Իգլա»-ի հետ որեւէ կապ չունի: Այս մասին «Ազատութեան» հետ գրոյցին նշած է անոր պաշտպան Աւետիս Քալաշեանը՝ տեղեկացնելով, որ Պապայեանը արդէն ցուցմունք տուած է՝ ընդգծելով, որ չի ճանչնար նաեւ նոյն գործով ձերբակալուած միւս երկու անձանց:



Լեւոնային Ղարաբաղի պաշտպանութեան նախկին նախարար Սամուէլ Պապայեան

«Օսկանեան-Ռաֆֆի-Օհանեան» (ՕՐՕ) դաշինքի աջակից Սամուէլ Պապայեանը երէկ ձերբակալուած է «Իգլա» տեսակի գեղարվեստ-հրատարակչական տեղափոխուած փաստի առթիւ յարուցուած քրէական գործի ծիրէն ներս: Ըստ ԱԱԾ-ի, ձեռք բերուած են արժանահաւատ տուեալներ, որ «նշուած համալիրի բաղկացուցիչ մասերու ձեռքբերումը եւ փոխադրումը իրականացուցած անձինք գործած են Սամուէլ Պապայեանի հետ ունեցած նախնական համաձայնութեամբ եւ անոր պատուէրով»:

ստուգելու համար:

Հայաստանի պաշտպանութեան նախկին նախարար Վաղարշակ Յարութիւնեան, անդրադառնալով մաքսանենգ ճանապարհով «Իգլա» համալիրի ներկրման փաստին, կարծիք յայտնած է, թէ գէնքը Հայաստան կրնար բերուիլ այստեղէն այլ երկիր տեղափոխելու, կամ Հայաստանի մէջ օգտագործելու նպատակով:

Պաշտպանութեան նախկին նախարարը «Ազատութեան» հետ գրոյցին շեշտած է, որ «Իգլա» հրատարակչական համալիրը կը կիրառուի ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ խոցելու համար, եւ կրնար օգտագործուիլ նաեւ քաղաքական նպատակով:

Լուկաշէնկօ Յայտարարած է, Որ Չուզեր Վիճիլ Ատրպէյճանի Եւ Հայաստանի հետ

Մինչքը մտադիր չէ վիճիլ ոչ Ատրպէյճանի, ոչ Հայաստանի հետ, այդ շարքին նաեւ պլուլըր Ալեքսանտր Լափշինի արտայանձնման հարցի շուրջ: Այս մասին յայտարարած է Պելառուսի նախագահ Ալեքսանտր Լուկաշէնկօն՝ Պելառուսի մէջ Հայաստանի դեսպան Արմէն Խաչատրեանի հետ հանդիպման ժամանակ:



Պելառուսի նախագահ Ալեքսանտր Լուկաշէնկօ

«Մենք մտերիմ ժողովուրդներ եղած ենք, այդպէս ալ կը մնանք: Ատրպէյճանին Հայաստանը այլ կերպ կը վերաբերի, բայց այն եւս մեր մտերիմ ժողովուրդն է: Ինչո՞ւ մենք պէտք է Ատրպէյճանի կամ Հայաստանի հետ կռուինք կամ վիճինք: Թերեւս, մենք Ատրպէյճանին եւ Հայաստանին օր մը պէտք կ'ու գանք: Այդ պատճառով ալ՝ ինչու ես պէտք է սողոսկեմ այնտեղ, ուր չեն խնդրեր», յայտարարած է Ալեքսանտր Լուկաշէնկոն:

«Կը չիշէ՞ք, Լափշինը: Լսէք, ի՞նչ կ'ապ ունի Հայաստանը: Եւ Հայաստանն ալ ինձ Լափշինի մասին երբեք ոչինչ չէ ըսած: Հետախուզման մէջ գտնուած է Ատրպէյճանի կողմէ: Երբ անոր այստեղ կալանաւորեցին, ես մտածեցի՝ իսկ ինչո՞ւ այստեղ: Թող ան երթայ ուր պէտք է: Բայց կալանաւորեցին: Ինձ թրփոյլը գիտէր: Մենք յայտնեցինք ինչպէս կարգն էր: Որո՞ւ պէտք է յանձնէինք: Անոր, ով հետախուզում յայտարարած էր», ըսած է նախագահը: Ան աւելցուցած է, որ «անոր ոչ ոք կ'ուզեր տանիլ»:

«Արդէն յետոյ սկսան այդ խաղաքարտը խաղարկել: Ան երեք երկիրներու քաղաքացի է, այդ երկիրներէն ոչ մէկը անոր նկատ-

մամբ հաւակնութիւն չներկայացուց: Ոչ, պէտք է հիւանդ գլուխով առողջի վրայ ձգել եւ վերջ», - ըսած է Պելառուսի առաջնորդը:

«Այդ պատճառով ալ ցանկացած հարցի կան յստակ ենթաթեքստեր, եւ այդ հարցը կը դիտարկեն այնպէս, ինչպէս ինչ-որ մէկուն ձեռնտու է», - եզրակացուցած է ան:

2016-ի վերջին ՌԴ-ի եւ Իսրայէլի քաղաքացիութիւն ունեցող Լափշինը Ատրպէյճանի հարցմամբ ձերբակալուած է Մինսքի մէջ: Ատրպէյճանը անոր ներառած էր «սեւ ցուցակ»՝ առանց Պաքուի համաձայնութեան Արցախի Հանրապետութիւն այցելելու համար: Պելառուսի գլխաւոր դատախազութիւնը բաւարարած էր Ատրպէյճանի դիմումը եւ Լափշինը արտայանձնելու որոշում ընդունած էր:

Լեւոն Տէր-Պետրոսեան. Ղարաբաղեան Հարցը Կողմնորոշիչ Պէտք է Ըլլայ Ընտրողի Համար

Հանրային հեռուստատեսութեան «Օրակարգից դուրս» ծրագրի եթերին նորանկախ Հայաստանի առաջին նախագահ, Հայ Ազգային Գոնկրէսի առաջնորդ Լեւոն Տէր-Պետրոսեան, ըստ հոլթեան ներկայացնելով Գոնկրէս-ՀԺԿ դաշինքի խաղաղութեան ծրագիրը, յայտարարած է, որ ժողովուրդը իշխանութեան պէտք է պահանջել լուծել զարաբաղեան խնդիրը:



«Ինքն է [ժողովուրդը] ընտրել, ինքը միայն մի բան պէտք է պահանջի՝ լուծէք այս խնդիրը, վերջ տուէք այս մեր դժբախտութիւններին, մեր տառապանքներին, մեր երեխաների ամենօրեայ գոհերին սահմաններում: Հայաստանի եւ Ատրպէյճանի ժողովուրդները պէտք է ստիպեն իրենց իշխանութիւններին զնալու հաշտութեան: Եւ ես այս գաղափարի ամենամոլեռանդ, եթէ կարելի է այս բառը օգտագործել, հաւատաւորն եմ: Եթէ դա չարուի, ոչ մի լուծում էլ չի լինի: Հիմա որ խօսում են, ինչե՞ր են ասում: Ասում են՝ թող նախ Ատրպէյճանը ճանաչի Ղարաբաղի անկախութիւնը, յետոյ տարածքը կը վերադարձնենք: Ինչպէ՞ս կարող ես սա քաղաքական մտածողութիւն համարել: Ինչպէ՞ս կարող է Սերժ Սարգսեանը զնալ, սակ՝ պարոն փութին, պարոն Թրամփ, պարոն Հոլլանտ, ես պահանջում եմ... Ուղղակի կը ծիծաղեն վրան»:

«Ազատութեան» հետ գրոյցին Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամլոյ խօսնակ Էտուարտ Շարմազանով ընդգծած է. - «Շատ կարեւոր է, որ պետութեան առաջին նախագահը նաեւ ընդունում է, որ այսօրուայ իշխանութիւնները ընտրուած են, առաջինը: Երկրորդը, զարաբաղեան հիմնահարցում չեն իրականացնում քայլ, որը չի բխում մեր պետութեան շահերից: Եւ աւելին՝ նշում է, որ այս փաստաթուղթը, խօսքը մատրիտեան փաստաթղթի եւ «Գազան»եան առաջարկներու մասին է, որը մեր իշխանութիւնը ընդունել է որպէս հիմք, դրանք դաւաճանական չեն»:

Լեւոն Տէր-Պետրոսեանի կարծիքով, զարաբաղեան հարցին աւելի կարեւոր հարց 88-էն ետք չկայ, եւ ընտրողի համար քուէարկելու ժամանակ այս հարցը պէտք է կողմնորոշիչ ըլլայ. - «Բոլոր քաղաքական ուժերը պէտք է պատասխանէին մէկ հարցի՝ միակ իրական հարցին, որը վերաբերում է արցախեան հակամարտութեան կար-

գաւորման գործընթացին: Սա հանրաքուէի նման բան պէտք է լինէր. համաձայն էք Մինսքի խմբի համախաղաղութեան կողմից առաջարկուած եւ Հայաստանի իշխանութիւնների կողմից ընդունուած կարգաւորման ծրագրի ստորագրմանը, թէ՞ ոչ: Մենք ասում ենք՝ համաձայն ենք: Ըստ հոլթեան, շատ յատակ չի ձեւակերպել, Հանրապետական կուսակցութիւնը նոյնպէս այս գծի մէջ է, որովհետեւ շեշտում է, որ Մինսքի խմբի գործընթացին պիտի ջանքեր գործադրեն: Միւսների մօտ ուղղակի հեքիաթ է, հեքիաթ՝ ոչ մի կապ չունեցող այս իրականութեան հետ: Ես ընտրողին ուղղակի կոչ կանէի՝ եթէ տեսնում էք այս հարցի պատասխանը չկայ՝ այդ կամ ոչ, ուղղակի այդ կուսակցութիւններին պէտք է դէմ քուէարկել»:

Հարցին, թէ արդեօք Հանրապետականը կ'ուզէ ոչ թէ պահպանել «ստատուս քօ»-ն, այլ լուծել հարցը, Շարմազանովը պատասխանած է. - «Հանրապետականն ուզում է հարցը լուծել: Եւ մէկ անգամ չէ, որ Հանրապետականն նախագահը նշել է, որ «ստատուս քօ»-ի պահպանման պատճառը ոչ թէ հայկական կողմերն են, այլ Ատրպէյճանի ապակառուցողական դիրքորոշումը: Մենք եւս մէկ անգամ կրկնում ենք՝ ե՛ւ կազանում, ե՛ւ միշտ, պատրաստ ենք եղել ստորագրել փաստաթուղթը: Բայց դրանից հրաժարուել է Ատրպէյճանը՝ ներկայացնելով ապակառուցողական տասը նոր առաջարկներ: Աւելին, դրա մասին ապրիլեան պատերազմից յետոյ Երեւանում խօսեց Ռուսաստանի արտգործնախարար Սերկէյ Լաւրովը, որը նշեց, որ Երեւանը չի հրաժարուել այդ փաստաթղթից: Նշանակում է, որ հրաժարուել է Ատրպէյճանը, իսկ ապակառուցողական է այն կողմը, որը հրաժարուում է եւ չի ընդունում խաղի կանոնները»:

Սեղանին Դրուած Են Երեք Մասէ Առաջարկներ

Շարունակուած էջ 1-էն
գտնել», - ըսաւ ան:
Լրագրողներէն մէկուն այն հարցին, թէ ինչ մանրամասներ կրնայ դեպքանը հաղորդել շատ քննարկուող «Լաւրովի ծրագրին», Ռիչարտ Հոկլանտ պատասխանեց, որ հիմա բանակցային սեղանին վրայ կայ ծրագիր, որ շատ ընդգրկուն է, բայց ինքը այդ մէկը «Լաւրովի ծրագիր» չ'անուաներ:
«Կայ ծրագիր, որ կը քննարկուի, այն երեք մասէ բաղկացած է:

Տեղին չէ, որ ես անոր մասին մանրամասներ ներկայացնեմ: Երկու կողմերը, որոնք կը բանակցին անոր շուրջ, պէտք է առանձին հարցերու շուրջ տակաւին աշխատին: Դիւանագիտութեան մէջ, ինչպէս թղթախաղ խաղալու ժամանակ, չեն կրնար բոլոր խաղաքարերը սեղանին դնել: Հնարաւոր է ծրագրի ինչ-որ մէկ մասը փոփոխութիւն կրէ, այդ իսկ պատճառով մենք մանրամասներու մասին չենք խօսիր», - ըսաւ Մինսքի Խումբի Ամերիկացի համախաղաղահարմարող Հոկլանտ:

Ռաֆֆի Յովհաննիսեանի Բողոք-Նամակը ԵժԿ Նախագահին

«Ժառանգութեան» առաջնորդ, «Օհանեան-Ռաֆֆի-Օսկանեան» նախընտրական դաշինքի անդամ Ռաֆֆի Յովհաննիսեանը նամակ յղած է Եւրոպական ժողովրդական կուսակցութեան (ԵԺԿ) նախագահ ժոզէֆ Տոլին, ուր տարակուսանք յայտնած է վերջինիս կողմէ Հայաստանի խորհրդարանական ընտրութիւններուն ՀՀԿ-ին սատարելու մասին տեսերիզի շրջանառման կապակցութեամբ:

«Իշխող Հանրապետական կուսակցութիւնը հանրային հեռուստատեսութեամբ եւ այլուր լայնօրէն տարածել է հայերէն հնչիւնաւորուած տեսաերիզ՝ Ձեր դիմապատկերով, որտեղ ենթադրաբար հաղորդուած են Ձեր աջակցութիւնն ու յաջողութեան մաղթանքը ՀՀԿ-ին եւ իրենց բոլոր թեկնածուներին՝ յառաջիկայ ընտրութիւններում:

Եթէ դա չի համապատասխանում իրականութեանը, ես ներողութիւն եմ խնդրում պատճառած այսպիսի արարութեան համար եւ Ձեր ասածը ճշգրտելու նպատակով կոչ եմ անում Ձեզ անյապաղ տեսաերիզ երկրորդ տեսաուղերձը՝ այս անգամ հասցէագրուած «Ժառանգութիւն» կուսակցութեանը եւ դաշինքին, որին մաս է կազմում «Ժառանգութիւնը»:

Եթէ, այնուամենայնիւ, Ձեզ վերագրուած խօսքերի թարգմանութիւնը ճիշդ է, ես պէտք է հարցնեմ՝ արդեօք դրանք արտայայտում են ԵԺԿ-ի պաշտօնակալ դիրքորոշումը, թէ՞ Ձեր անձնական կարծիքը: Ես պարտաւոր եմ նաեւ յաւելել, որ Ձեր բացայայտ համերաշխութիւնը մէկ քոչը կուսակցութեանը՝ ի հաշիւ միւս երկուսի, էթիկայի ընդունուած կանոններին կոպիտ խախտում է եւ ապօրինի միջամտութիւն Հայաստանի ներքին գործերին:

Միջամտութիւնն ինքնին, ինչպէս նաեւ Ձեր հաղորդագրութեան բովանդակութիւնը, ամօթալի են Եւրոպայի ու ԵԺԿ-ի համար, բոլոր նրանց համար, ովքեր Եւրոպական քաղաքակրթութեան հնագոյն ակունքներից մէկը հանդիսացող Հայաստանում ցանկանում են քարոզել Եւրոպա-

կան արժէքներ եւ կերտել Եւրոպական տիպօրինակի պետութիւն ու հասարակութիւն մեր երկրում:

Մի շարք հաստատուն ժողովրդավարական սկզբունքներ, ինչպիսիք են ազատ եւ արդար ընտրութիւնները, օրէնքի գերակայութիւնը, կաշառակերութեան դէմ պայքարը, դատական համակարգի անկախութիւնն ու քաղաքացիական իրաւունքների պաշտպանութիւնը թուարկելու զուգահեռ, Դուք, փաստօրէն, Ձեր գորակցութիւնն էք յայտնում այդ նոյն կուսակցութեանը (եւ նրա նախագահին), որը պատասխանատու է ընտրութիւնները կեղծելու, օրէնքն ընտրողաբար եւ անիրաւաբար՝ սեփական հայեցողութեամբ կիրառելու համար, կաշառակերութեան, իշխանութեան չարաշահման ու վերից վար շահերի բարխման, հանրային կեանքի բոլոր ոլորտների գործունէութեան կուսակցապետական մենաշնորհացման, դատական համակարգը բացարձակապէս իրենց քմահաճոյքներին ծառայեցնելու, իրենց քաղաքական կամքն արտայայտելու, հաւաքներ անցկացնելու, խղճի եւ սահմանադրական քաղաքացիական այլ գործողութիւններ իրականացնելու ազատութիւնների իրացման առնչութեամբ քաղաքացիներին հալածելու եւ բանտարկելու համար: Ցանկը երկար է:

Մէկ անգամ եւս, եթէ հաղորդագրութիւնն իսկապէս Ձերն է, այն ինքնին վերածուած է Եւրոպական բարոյական եւ իրաւական յենանիշերի աղաղակող ինքնախախտման, էլ չասած, թէ այն ինչպէս է կոպտօրէն ոտնահարում եւ վնասակար ու կողմնակալ հատուածապաշտական ազդեցութիւն թողնում բուն ընտրական գործընթացի, ընթացող քարոզարշաւի եւ դրա վերջնական արդիւնքի վրայ՝ լինեն դրանք վերջապէս մաքուր, թէ եւս մէկ անգամ կեղծուած: Ես յոյսով եմ, որ վերը շարադրուածը պատշաճ կերպով կը նշուի տեղական եւ միջազգային դիտորդական առաքելութիւնների, այդ թուում Ձեր սեփական զեկոյցներում», - նշուած է Յովհաննիսեանի նամակին մէջ:

ՀՀԿ Կրնայ Կորսնցնել Մեծամասնութիւնը

Շարունակուած էջ 1-էն

ընկերաբանական միութեան նախագահ Գէորգ Պողոսեանի խօսքով, միշտ չէ, որ նման հարցումներու արդիւնքները արժանահաւատ են ու կը համապատասխանեն միջազգային չափանիշներուն:

Ին, «Հայկական վերածնունդ»-ին, «ՀԱԿ-ՀԺԿ»-ին պատրաստ է ձայն տալ ընտրողներու 1-ական տոկոսը: «Ազատ դեմոկրատներն» ու կոմունիստական կուսակցութիւնը աւելի քիչ ձայներ կը հաւաքեն»:
Մէկ այլ հարցման համաձայն, որ կատարած է լիտուական KOG հիմնարկը, «Մառուկեան դաշինքը» ընտրապայքարի առաջատարն է ձայներու շուրջ 40 տոկոսով: Հանրապետականի օգտին, ըստ նոյն հարցման, պատրաստ է քուէարկել ընտրողներու 19,4 տոկոսը:

Այս արդիւնքները եթէ հաստատուին Ապրիլ 3-ին ու իշխող Հանրապետական կուսակցութիւնը մնայ 20 տոկոսի սահմաններուն մէջ, ապա ան մեծ դժուարութիւն պիտի ունենայ կառավարութիւն, կազմելու, նկատի առնելով որ մնացեալ բոլոր կուսակցութիւնները, ի բացառեալ դաշնակցութեան, կը յայտարարեն, որ պատրաստ չեն ընտրութիւններէն ետ ՀՀԿ-ի հետ քոալիսիոն կառավարութեան կազմին մէջ մտնելու:

«Հասարակական կարծիքի ուսումնասիրութեան համառուսաստանեան կեդրոնի» ղեկավարը լրագրողներուն յայտնեց, որ իրենց կանխատեսումներով խորհրդարանէն ներս ներկայացուած կ'ըլլան 4-5 քաղաքական ուժ:
Հայկական սոցիոլոգիական

Այս բոլորի կողքին կը մնայ միակ անորոշութիւնը կապուած այն իրողութեան հետ, որ իշխանութիւնները կրնան վերջին պահուն դիմել զանգուածային կեղծիքներու՝ պահպանելու համար իրենց մեծամասնութիւնը:

Էրտողան «Եթէ Արեւմուտքը Չփոխէ իր Քաղաքականութիւնը, Եւրոպացիները Չեն Կրնար Իրենց Ապահով Չգալ Աշխարհի Մէջ»



Փաշիգմի հետ աղմկայարուցչ համեմատութիւններէն ետք Թուրքիոյ նախագահը հիմա ալ անցած է յստակ սպառնալիքներու: «Եթէ Արեւմուտքը չփոխէ իր քաղաքականութիւնը, եւրոպացիները չեն կրնար իրենց ապահով զգալ աշխարհի մէջ», - այսօր Անգարայի մէջ յայտարարած է Ռեճեփ Էրտողանը՝ առանց ըսածը մանրամասնելու:

«Եթէ շարունակէք ձեզ այսպէս պահել, վաղը աշխարհի որեւէ անկիւնի մէջ, որեւէ եւրոպացի, Արեւմուտքի որեւէ ներկայացուցիչ, չի կրնա՞ր փողոցը ապահով քալել: Եթէ որոշէք բռնել այս վտանգաւոր ճանապարհը, վնասները մեծ պիտի ըլլան: Մենք՝ Թուրքերս, կոչ կ'ընենք Եւրոպային՝ յարգել ժողովրդավարութիւնը, մարդու իրաւունքներն ու ազատութիւնը», - սպառնացած է Թուրքիոյ նախագահը եւ շարունակած՝ «Թուրքիան այն երկիրը չէ, որուն կրնաք այս ու այն կողմ հրել, դուք մեր երկրի արժանապատուութեան ու պատուին հետ չէք կրնար խաղալ՝ մեր նախարարներուն վտարելով»:

Աւելի վաղ Էրտողանը պնդած էր, թէ 16 ապրիլի սահմանադրական հանրաքուէէն ետք պաշտօնական Անգարան արմատապէս պիտի փոխէ վերաբերմունքը Պրիւքսէլի նկատմամբ: Ի պատասխան, Եւրոմիութեան ընդարձակման հարցերով յանձնակատար Եոհաննէս Հանսը երէկ զգուշացուցած էր՝ այս քայլերով Թուրքիոյ անդամակցութիւնը կը դառնայ աւելի ու աւելի անիրատեսական:

Այսօր ալ Գերմանիոյ նորընտիր նախագահ Ֆրանք Վալթեր

Շթայնմայերը երդմնակալութենէն անմիջապէս ետք Թուրք գործընկերը ղրկած է: «Նախագահ Էրտողան, մի՛ ոչնչացնէք այն ամէնը, ինչ դուք, այլոց օժանդակութեամբ, կառուցած էք այսքան ժամանակ: Մենք կ'ակնկալենք լարուածութիւնը մեղմելու վստահելի ազդակներ: Վե՛րջ տուէք նացիզմի հետ ձեր համեմատութիւններուն: Մի՛ կորէք կապերը այն մարդոց հետ, որոնք, մեզ նման, կ'ուզեն համագործակցել Թուրքիոյ հետ: Յարգեցէ՛ք օրէնքի գերիշխանութիւնը, մամուլի եւ լրագրողներու ազատութիւնը», - նախագահի պաշտօնը ստանձնելէն ետք իր առաջին ելոյթին յայտարարած է Շթայնմայերը՝ աւելցնելով. «Այսօրուայ Թուրքիան այն երկիրը չէ, որու հետ Գերմանիան սերտ յարաբերութիւններ ունէր տասնամեակներ առաջ, երբեմնի ջերմ այդ յարաբերութիւնները վտանգի տակ են հիմա»:

Տեղական աղբիւրներն հաղորդած են, որ Գերմանիոյ կառավարութիւնը անցած կէս տարուայ ընթացքին 11 անգամ արդէն մերժած է զէնք-զինամթերք մատակարարելու՝ Անգարայի խնդրանքները: «Պոնտէսթակ»-ի ձախակողմեան պատգամաւորներէն մէկուն հարցին ի պատասխան, Տնտեսութեան նախարարութիւնը պարզաբանած է՝ Թուրքիային զէնք չեն տրամադրեր, քանի որ մտավախութիւն ունին, որ Էրտողանի վարչակազմը այն կ'օգտագործէ ներքին բռնաճնշումները սաստկացնելու կամ քիւրտերու դէմ պայքարելու համար:

Քրիստոսի Սուրբ Գերեզմանի Վերանորոգմանը Նուիրուած Հանդիսաւոր Արարողութիւն



Չորեքշաբթի Մարտ 22-ին, Երուսաղէմի Սուրբ Յարութեան տաճարէն ներս տեղի ունեցած է Յիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերանորոգման նուիրուած հանդիսաւոր արարողութիւն, որուն մասնակցած է Հայաստանի պաշտօնական պատուիրակութիւնը՝ արտաքին գործոց նախարար Էտուարտ Նալպանտեանի գլխաւորութեամբ:

Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան մամլոյ եւ տեղեկատուութեան վարչութեան փոխանցմամբ՝ արարողութեան ներկայ գտնուած են Յուսաստանի վարչապետ Ալեքսիս Յիփրասը, այլ երկիրներու բարձրաստիճան ներկայացուցիչներ, քրիստոնէական եկեղեցիներու առաջնորդներ եւ բազմաթիւ հաւատացեալներ:

Առաւօտեան Էտուարտ Նալպանտեան այցելած է Երուսաղէմի Հայոց պատրիարքարան, ուր հանդիպում ունեցած է պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկեանի հետ:

Այնուհետեւ Նուրհան պատրիարքի եւ նախարար Նալպանտեանի առաջնորդութեամբ հայկական թափօրը ուղեւորուած է Սուրբ Յարութեան տաճար, ուր տեղի ունեցած է Յիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերանորոգման նուիր-

ուած արարողութիւնը:

Ելոյթներով հանդէս եկած են Երուսաղէմի Հայոց պատրիարքը, Յուսական ուղղափառ եկեղեցւոյ էքիմէնիք պատրիարք Բարդուղիմէոսը, Յունական ուղղափառ եկեղեցւոյ Երուսաղէմի պատրիարք Թէոֆիլոս Երրորդը, Կաթոլիկ եկեղեցւոյ ֆրանցիսքեան ուխտի Երուսաղէմի առաջնորդ Ֆրանչեսկօ Փաթինը: Ընթերցուած է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի ուղերձը:

Սուրբ Գերեզմանը քրիստոնէական աշխարհի գլխաւոր սրբավայրերէն է, ուր խաչելութենէն ետք ամփոփուած է Յիսուս Քրիստոսը: Քրիստոսի գերեզմանի, Գողգոթայի խաչելութեան եւ շարք մը այլ սրբավայրերու վրայ 4-րդ դարուն Բիւզանդիոյ կայսր Կոստանդինոս Մեծը կառուցած է Սուրբ Յարութեան տաճարը: Նախորդ տարուայ մայիսին Սբ. Գերեզմանի իրաւատէր երեք եկեղեցիները համատեղ որոշմամբ մեկնարկեցին Սուրբ Գերեզմանի վերանորոգման եւ վերականգնողական աշխատանքները, որոնց մէջ ներգրաւուած եղած էին նաեւ հայ ճարտարապետները: Յիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանը վերջին անգամ վերանորոգուած էր 1808 թուականին:

Washington Post-ը Անդրադարձած Է Ռազմական Ուսումնարան Յաճախող Հայ Աղջիկներու Մասին

Ամերիկեան յայտնի «The Washington Post» պարբերականը անդրադարձած է հայ լուսանկարիչ Լենա Մուշանի լուսանկարներու շարքին՝ ուր ներկայացուած են ռազմական ուսումնարանի մէջ սորվող աղջիկներ, որոնք զարբաղեան հակամարտութեան սրման օրերուն որոշած են զէնք առնել ձեռքնին:



«Անոնք կարծրատիպեր կոտորողներ են, որոնք կը բախուին պահպանողականներու ընդդիմախօսութեան, քանի որ որոշած են զբաղուիլ այնպիսի մասնագիտութեամբ, ուր իզական սեռի ներկայացուցիչները տակաւին այդքան ալ ընդունուած չեն», - պատմած է

լուսանկարներու հեղինակ Լենա Մուշան:

Աղբիւրը կը նշէ, որ Հայաստանի մէջ 2014-ին առաջին անգամ ըլլալով կին մը Երեւանի ռազմական ակադեմիա ընդունուած է, իսկ 2015-ին Ստեփանակերտի բարձրագոյն ռազմական դպրոցը նոյնպէս սկսած է աղջիկ ղիմորդներ ընդունիլ:

ՄԱՍԻՍ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ԿՏՐՕՆ

Yes, I wish to subscribe to Massis Weekly
Enclosed a check for (one year)

* \$50,00 * \$100,00 (first class) for USA
\$ 125,00 (Air Mail) for Canada.
\$ 250,00 (Air Mail) Overseas.

Name: -----
Address: -----
City: ----- State:----- Zip Code:-----
Country: -----
Tel:----- Email: -----

Լուսարանութեան եւ Թղթարանութեան Նամակներ



Սահակ Եպիսկոպոս Մաշալեանի աղմկայարույց հրաժարականէն ետք Թուրքիոյ Հայոց Պատրիարքարանէ ներս փոթորկող վերիվայրուձը տեղապահի ընտրութենէն ետք ալ չէ հանգած: Ինչպէս ծանօթ է 15 Մարտ Զորքաբերի օր գումարուած Հոգեւորաց խորհուրդը ձայներու մեծամասնութեամբ տեղապահ ընտրած էր Գերմանիոյ Առաջնորդ Գարեգին Արք. Պէքճեանը: Եկեղեցական կանոնին եւ միջոց մը առաջ Ս. Էջմիածնի մէջ կայացած համաձայնութեան հիման վրայ կը սպասուէր թէ այդ մանգրուանին Արամ Արք. Աթէշեան հրաժարի իր փոխանորդի կոչումէն: Սակայն Աթէշեան Սրբազանի այս մասին դժկամութիւնը նոր ճգնաժամի մը պատճառ կը դառնայ: Այս պայմաններու տակ նորընտիր տեղապահը, որ իր անմիջական գործերը դասաւորելու եւ նախապէս ճշդուած ժամադրութեան հետեւանքով Պապական պատուիրակութեան հետ հանդիպելու համար մեկնած է Գերմանիա: Ինչպէս կը պատահի պատասխանատուութիւն ստանձնած բոլոր հոգեւորականներու ժամանակաւորապէս իրենց աթոռէն հեռանալու պայմաններուն, Պէքճեան Սրբազան ալ իր բացակայութեան շրջանին ընթացիկ գործերը դասաւորելու համար լիազօրութիւն շնորհեց Սահակ Եպիսկոպոսին: Սակայն մեր եռացող կաթսային մէջ այսքանը բաւարար էր, որ պէսզի շուրջներ տարածուին թէ Պէքճեան Սրբազան տեղապահի պաշտօնը փոխանցած է Սահակ Սրբազանին: Այս գարգացումներու զուգահեռ ապրեցանք նաեւ նամակներու տարափ մը: Առաջին հերթին Գարեգին Սրբազան իր մեկնումէն ետք Գերմանիայէն հաղորդեց իր կողմէ Արամ Արք. Աթէշեանի ուղղեալ նամակ մը:


«Սիրելի Սրբազան եղբայր,

15 Մարտ 2017-ին Պոլսոյ Պատրիարքարանին մէջ գումարուած եկեղեցական համագումարի ընթացքին կատարած պատրիարքական տեղապահի ընտրութեան արդիւնքը ծանօթ է ձեզի: Այս ընտրութիւնը տեղի ունեցած է համապատասխան մեր եկեղեցոյ աւանդութիւններու եւ կարգ ու կանոններու շրջագծին մէջ: Ուստի, ամէն առիթով կուսակալութենէն եկած նամակը հրապարակել եկեղեցական իշխանութեան կամքին վրայ շուք տարածելու տպաւորութիւնը կը թողու: Հետեւաբար կը յանձնարարեմ ետ կենալ նման կեցուածքէ, յատկապէս յարգելու համար Հայոց Եկեղեցոյ կարգ ու կանոնները:

Անհրաժեշտ կը տեսնեմ նաեւ լիշեցնել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մէջ, Վեհափառ Հայրապետի հովանաւորութեամբ 23-24 Փետրուար 2017-ին կատարուած մեր միասնական խորհրդակցութեան իբրեւ արդիւնք հրատարակուած յայտարարութիւնը բախնդրութեամբ նկատի առնել, ուր նշուած է «...Տեղապահի ընտրութեամբ, ըստ եկեղեցական կանոնագրի կը դադրին Պատրիարքական ընդհանուր փոխանորդի լիազօրութիւնները»: Ուստի, վստահ եմ, թէ դուք եւս որպէս բարձրաստիճան եկեղեցական, ձեր ալ առաջնահերթ պարտաւորութիւնն է պահել եկեղեցոյ աւանդութիւնը եւ գործել համապատասխան կերպով: Հետեւելով այս պարտաւորութեան, պիտի թելադրէի յետ այսու դադրեցնել «ընդհանուր փոխանորդի» գործածութիւնը, եւ մանաւանդ Պատրիարքարանի կողմէ թերթերուն տրուած ծանուցումներուն մէջ խուսափիլ նման արտայայտութիւններէ:

Միեւնոյն ժամանակ առ ի գիտութիւն կ'ուզեմ ձեզ տեղեակ պահել, որ այսօրու չէ սկսեալ Գերջ.

Յունաստանի ՄԴՅԿ Վարիչ Մարմնի Ներկայացուցիչները հանդիպած են դեսպան Չարչողեանին



Յունաստանի մէջ ՄԴՅԿ վարիչ մարմնի ատենապետ Յովհաննէս Շահինեան, եւ ատենադպիր Մհեր Քոսակեան, պաշտօնական հանդիպում ունեցած են Յունաստանի մէջ ՀՀ դեսպանի՝ Ֆատէյ Չարչողեանի հետ՝ ողջունելով անոր նոր նշանակումը եւ յաջողութիւններ մաղթելով:

Պարոն Ֆատէյ Չարչողեան մինչ Յունաստանի մէջ դեսպանի պաշտօնը ստանձնելը եղած է ՀՀ դեսպան Քուէյթի եւ Օմանի մէջ, ուր անխոնջ աշխատանքներ կատարած է, բարելաւած երկիրներու փոխարարութիւնները եւ նպաստած ՀՀ ներդրումային գործարքներուն: Ան քաջ տեղեակ է հայ համայնքը յուզող ինդիքներուն եւ այդ առումով վստահեցուցած է, որ բացթողումները անպայման կը վերանան:

Ատենապետ Յովհաննէս Շահինեան իր համոզմունքը յայտնած է դեսպանին, որ պիտի շարունակուի եւ ամբարպետի կուսակցութեան եւ դեսպանատան համագործակցութիւնը հայ համայնքին վերաբերող նոյնանման գաղափարական աշխատանքներու ծիրէն ներս:

Տ. Սահակ Ապս. Մաշալեան տեղապահական փոխանորդ է եւ ինքն է որ իմ բացակայութեան պիտի հսկէ տեղապահական բոլոր աշխատանքներուն:

Բաց աստի հաճէիք ինծի ուղարկել մէկ պատճէնը՝ ժամադրութեան համար կուսակալութեան ձեր գրած դիմումագրին, եթէ մինչ այդ գրած էք»:

Գարեգին Սրբազանի այս նամակէն ետք նամակ մըն ալ կը

Պարոն Չարչողեան աւելի քան նշանակալից համարած է այդ յայտը եւ երաշխաւորած սերտ աշխատանքներ կատարելու իր ցանկութիւնը՝ թէ՛ Յունաստանի եւ թէ՛ Հայաստանի մէջ առկայ ինդիքներուն ծրագրաւորուած լուծում տալու համար:

Ատենադպիր Մհեր Քոսակեան իր խիստ անհանգստութիւնը արտայայտած է ՀՀ-ի մէջ տիրող իրավիճակի եւ ժողովուրդի կարգավիճակի մասին՝ կարեւորելով գիտութիւններու անվտանգութեան եւ սահմաններու ամբողջականութեան պահպանման հարցը: Պարոն դեսպանը կիսած է այդ անհանգստութիւնը եւ խօսած խորհրդարանական ընտրութիւններուն յաջորդող ակնկալիք բարեփոխումներուն մասին:

Նաեւ նշեց, որ այս տարի Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան պատմական կուսակցութեան 130-ամեակի կապակցութեամբ պիտի կազմակերպուին միջոցառումներ եւ դասախօսութիւններ, որոնց անպայման կը հրաւիրուի եւ ներկայ կը գտնուի պարոն դեսպանը իր աշխատակազմի հետ միասին:

Հասնէր Սահակ Եպիսկոպոս Մաշալեանէ, որ գրուած էր Վեհափառ Կաթողիկոսի հասցէին եւ աջակցութիւն կը խնդրէր Արամ Արքեպիսկոպոսի իր դիրքէն չհեռանալու յամառութեան դէմ: Տակաւին նամակներ կը հասնէին Եղիշէ Վարդապետ Ուլքունեանէ, որ իբրեւ Համագումար ժողովի Դիւանի ատենապետ պաշտօնապէս կը ներկայ

Bedros S. Maronian
818/500-9585

Siamanto B. Maronian
818/269-0909

SERVING THE COMMUNITY SINCE 1975
More locations and more ways to service your insurance and financial needs

<p>6300 Wilshire Blvd. Suite 1900 Los Angeles, CA 90048</p> <ul style="list-style-type: none"> • Life Insurance • Health Insurance • Group & Individual • Long Term Care • Disability 	<p>805 East Broadway Glendale, CA 91205</p> <ul style="list-style-type: none"> • Estate Planning • Will & Living Trust • Full Annual Review • Mortgage Protection • College Planning 	<p>300 N. Lake Ave. Suite 500 Pasadena, CA 91101</p> <ul style="list-style-type: none"> • Workman's Compensation • Employee Benefits • Annuity • IRA • 401K & 403B
--	---	---

A.B.A. INSURANCE SERVICES

Insurance coverage can help you financially!
Ապահովագրութիւնը Աճիրաժողտ է

Coverage & Protection should be on the top of your priority list.

Seniors 65 & Up Medicare Supplements • Insurance • Prescriptions Drugs RX • Benefits

ՄԵԾԱՐԱՆՔԻ ԵՐԵԿՈՅ ՆՈՒԻՐՈՒԱԾ՝ ԱԶԳԱՅԻՆ ԶԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԳՈՐԾԻՉ ՓԱՆՈՍ ԹԻԹԻՉԵԱՆԻՆ



Ի ներկայութեան թեմական գոյգ առաջնորդներ՝ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի, Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեանի, ինչպէս նաեւ, Գերշ. Տ. Վաչէ Արք. Յովսէփանեանի, Գերշ. Տ. Վիգէն Արք. Այքազեանի, Հ.Հ. Հիւպատոսի փոխանորդ Ռագմիկ Ստեփանեանի եւ ազգային-հասարակական կազմակերպութիւններու ներկայացուցիչներու եւ ընտրանի հրաւիրեալ անձնաւորութիւններու՝ փանոս Թիթիգեան, Պըրպէնքի Հայոց Առաջնորդարանի «Արմէն Համբար» սրահին մէջ, Կիրակի 12 Մարտ 2017-ին, արժանաւորապէս պարգեւատրուեցաւ Հայրապետական կոնդակով եւ «Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպ» շքանշանով:

Այս ուրախ առիթով իրենց բարձր գնահատանքի եւ լիարժէք մեծարանքի սրտի խօսքերով հանդէս եկան առաջնորդներ՝ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեան, Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան, թեմական Խորհուրդի ատենապետ Իրաւաբան Ժողէֆ Կանիմեան, Հայ Իրաւաբաններու Միութեան կողմէ Կարօ Ղազարեան, մեծարեալի դուստրը՝ Տիկ. Նելլի Քազման, Տօքթ. Ռաֆֆի Պալեան, Հ.Բ.Լ.Մ.ի փոխ նախագահ Տիար Սինան Սինանեան: Նաեւ կարդացուեցան շնորհաւորական գիրքեր, որոնք առաքուած էին Հ.Բ.Լ.Մ.ի նախագահ Պերճ Սեդրակեանի եւ ՌԱԿ-ի Կեդրոնական ու Շրջանային վարչութիւններու կողմէ:

Հ.Բ.Լ.Մ.ի նախագահ Տիար Պերճ Սեդրակեան խօսքը ուղղելով մեծարեալին կը գրէր. «...մենք խոր յարգանք եւ համակրանք ունինք ձեր արժանաւոր վաստակին, կատարած առաջնորդ դերին եւ անսակարկ նուիրումին հանդէպ»: ՌԱԿ-ի Կեդրոնական վարչութիւնը պիտի գրէր. «...ձեր անգնահատելի ներդրումը ունեցած էք Սփիւռքի ազգային, քաղաքական եւ հասարակական կեանքին մէջ»: Իսկ շրջանային վարչութիւնը պիտի հաստատեր մեծարեալի մասին. թէ «...Փանոս Թիթիգեան եղա՛ւ եւ կը մնա՛յ իր սերունդին ներկայացուցիչը, որ հայրենասիրութիւնը, Հայաստանասիրութիւնն ու Ս. էջմիածինը դասեց ամէն բանէ վեր...»:

Մեծարանքի ներկայ իւրապատուկ հանդիսութեան աւարտին, Տ. Վիգէն Սրբազանի «Պահպանիչ» աղօթքէն առաջ իր անմնացորդ շնորհակալական խօսքով եւ պատգամով հանդէս եկաւ մեծարեալ Տիար Թիթիգեան: Ան շնորհակալութեան խօսք ուղղեց ներկայ

բարեկամներուն, հարազատներուն եւ մեծարգոյ հիւրերուն, իրենց ներկայութեան համար: Իր պատգամին մէջ ան կարեւորեց մեր ժողովուրդի եւ հայրենիքի դիմագրաւած դժուարութիւնները

Շար.ը էջ 16

ԱՐՄԵՆ ԱՆԱՍԵԱՆԻ ԵՒ ՅԱՐՈՒԹ ՍԵՆԷՔԵՐԻՄԵԱՆԻ ՄԻԱՅԵԱԼ ԶԱՍԵՐԳԸ

Երաժշտասէր ընտրանի հասարակութիւն մը փութացած էր Կլենտէյլի Սուրբ Մարկոս դարաւոր եկեղեցւոյ սրահը, ուր Մարտի 26ին, 2017 տեղի ունեցաւ դասական երաժշտութեան միջազգային տիտաններու ստեղծագործութեանց նուիրուած համերգ մը:

Օրուան գլխաւոր աստղերն էին տաղանդաւոր արուեստագէտներ՝ Արմէն Անասեան (Չուլիսկ) եւ Յարութ Սէնէքէրիմեան (դաշնամուր):

Արդարեւ, հանրայայտ Չուլիսկահար Արմէն Անասեան կատարողական մեծ արուեստով եւ իւրապատուկ մեկնաբանութեամբ նուագեց Պեթհովէնի երեք մասերէ բաղկացած թիւ 9 հատանուագը (violin Sonata No. 9) ընկերակցութեամբ շնորհալի դաշնակահար Յարութ Սէնէքէրիմեանի: Սոյն երկարաշունչ եւ հոգեզմայլ կատարումն արժանացաւ ներկաներու բարձր գնահատականին:

Համերգի երկրորդ մասին հանդիսականներուն հրամցուեցաւ գոյտրիկ ծաղկեփունջ մը, բաղկացած Պախի, Գլոտ Տէպիւսի, Պելլա

Պարթուքի, Էտուարտ Պաղտասարեանի եւ Առնօ Բաբաջանեանի ստեղծագործութիւններէն:



Տաղանդաւոր Չուլիսկահար Արմէն Անասեան որդին է բազմավաստակ երաժիշտ, յօրինող եւ խմբավար Հենրիկ Անասեանի: Ան իր երաժշտական ուսումն առած է ԱՄՆ-Հայաստանի եւ Գերմանիոյ մէջ: Բազմահարիւր ելոյթներով հանդէս եկած է Անգլիոյ, Պելճիգայի, Իտալիոյ, Զուիցերիոյ, Զինաստանի, Աւստրալիոյ, Գանատայի, Ճաբոնի եւ այլ քաղաքներու մէջ:

Արմէն Անասեան մասնակցած է նաեւ Եաննիի 1994ի միջազգային շրջապտոյտին, որպէս նուագախումբի վարիչ: Ունի նաեւ բազմաթիւ տեսաերիզներ եւ խտասալիկներ պատրաստուած համաշխարհային ճանաչում ունեցող ընկերութիւններու կողմէ:

Յարութ Սէնէքէրիմեան դաշնամուր նուագել սկսած է 4 տարեկանին, ուսուցիչ ունենալով Վաչէ Մանկրեանը: Այնուհետեւ կատարելագործած է Օպէրլին երաժշտա-

Շար.ը էջ 16

Մեծ Եղեռնի 100+2-րդ տարեդարձի առթիւ
 In commemoration of
100+2 Anniversary of The Armenian Genocide
 Organized by
 GAIDZ Youth Organization & ACA San Gabriel Chapter

Հ Ս Կ Ո Ւ Մ
COMMEMORATING
THE ARMENIAN GENOCIDE
“HOPE FOR THE FUTURE”
 Sunday April 23, 2017
 Կիրակի Ապրիլ 23, 2017
MEMORIAL PARK
PASADENA
 85 Holly Street, Pasadena, CA 91101
 Starting at 7:00 pm

Massis Weekly

Volume 37, No. 12

Saturday, April 1, 2017

Three Political Parties Issue Announcement on April War Anniversary

GLENDALE—The leading bodies of the three traditional political parties—the Social Democratic Hunchakian Party, the Armenian Revolutionary Federation and the Armenian Democratic Liberal Party—Ramgavar Azadagan—issued a joint announcement on the first anniversary of the four-day war in Artsakh, during which Azerbaijani forces brutally attacked all frontier positions of the Nagorno-Karabakh Republic, which emerged victorious, once again.

Below is the translated text of the announcement.

On the first anniversary of the Four-Day War in Artsakh, the Western United States leadership bodies and members of the three national political parties—the Social Democratic Hunchakian Party, the Armenian Revolutionary Federation and the Armenian Democratic Liberal Party—commemorate the memory of heroic martyrs; and

Bow their heads to those in the brave and dedicated Armenian Armed Forces who during their mission to defend the homeland were martyred, injured;

Announce their unwavering and complete support to the strengthening of the Armenian Armed Forces for all their endeavors;

Anticipate from the leadership of Armenia to strictly enforce the letter of law in cases where even the slightest hindrance is caused the sacred defense of our borders through bribery and usurpation;

Condemn the Azerbaijani government's policies of war mongering and severe violation of human rights;

Call on our all Armenians in the region to come together and support all efforts for the strengthening the security and statehood of Artsakh and Armenia and through hard work pay our respects and express our gratitude the heroes who were martyred and those who attentively protect our positions.

**Social Democratic Hunchakian Party Western US Executive Board
Armenian Revolutionary Federation-Dashnaksutyun
Western US Central Committee
Armenian Democratic Liberal Party-Ramgavar
Western District Committee of Americans
Los Angeles, April 1, 2017**

Reps. Schiff and Trott Introduce Bipartisan Resolution to Recognize Armenian Genocide

WASHINGTON D.C. – U.S. Representatives Adam Schiff (CA-28) and Dave Trott (MI-11) have introduced legislation to officially recognize the Armenian Genocide of 1915. The Resolution recognizes the genocide against the Armenian people from 1915-1923 by the Ottoman Empire, while drawing links to the modern scourge of genocide, including attacks on religious minorities in Iraq and Syria by ISIS.

"Over 100 years ago, the Ottoman Empire undertook a brutal campaign of murder, rape, and displacement against the Armenian people that took the lives of 1.5 million men, women, and children in the first genocide of the 20th century," said Schiff. "Genocide is not a historic relic - even today hundreds of thousands of religious minorities face existential threat from ISIS in Syria and Iraq. It is therefore all the more pressing that the Congress recognize the historical fact of the Armenian Genocide and stand against modern day genocide and crimes against humanity."

"After over a hundred years, it is long overdue that the United States government stand in solidarity with



the Armenian people to officially recognize the genocide waged against their families a century ago," said Trott. "I am honored to be able to represent such a vibrant Armenian population in Southeast Michigan and I will continue to fight for them in Congress."

Representatives Adam Schiff and Dave Trott were also joined by the other leaders of the Congressional Caucus on Armenian Issues, Representatives Valadao, Bilirakis, Pallone, and Speier in underscoring their support for the recognition of the Armenian genocide.

Belarus Leader Seeks to Ease Tensions With Armenia

MINSK -- Belarusian President Alexander Lukashenko strongly denied siding with Azerbaijan on Tuesday as he sought to end a bitter row with Armenia sparked by the arrest in Belarus of a Russian-Israeli blogger who has repeatedly visited Nagorno-Karabakh.

"We absolutely understand the policies pursued by Armenia's current and former leaderships," Lukashenko told Armenia's outgoing ambassador in Minsk, Armen Khachatrian.

"There are acute issues between Armenians and Belarusians," he said. "Say Nagorno-Karabakh. I'll tell you frankly: it's not our issue, it's not my issue. We have nothing to do there. There are parties to the conflict which must sort it out."

The 40-year-old blogger, Alexander Lapshin, was detained in Minsk in December 2016 on an Azerbaijani arrest warrant related to his 2011 and 2012 trips to Karabakh. He stands accused of illegally entering "occupied territories" of Azerbaijan and making "public appeals against the state." The Belarusian authorities extradited Lapshin to Azerbaijan in early February, prompting criticism from Russia and human rights watchdogs like Amnesty International.

The Armenian Foreign Ministry condemned the extradition as a "gross violation of human rights" and implicitly branded Belarus a "dictatorship."

Senior pro-government lawmakers in Yerevan launched even more scathing attacks on Lukashenko. Armenia's government also cancelled a senior law-enforcement official's visit to Minsk.

Belarus's Foreign Ministry dismissed the furious Armenian reaction. Both Armenia and Belarus are members of two Russian-led alliances of ex-Soviet states.

Lukashenko mentioned the Lapshin case at his farewell meeting with Khachatrian. In contrast to his past statements, he seemed to distance himself from the blogger's arrest.

"I wonder why he was detained here," the longtime president said in remarks publicized by his office. "He should have gone anywhere he wanted. We created a problem for ourselves, to be honest."

At the same time, Lukashenko defended the extradition. "To whom did we have to hand him over? To those who issued an arrest warrant for him," he said.

Lukashenko went on to blame Russia, Israel and Ukraine, saying that none of them wanted to "take" Lapshin. "They started playing that card only afterwards," he said.

Lapshin holds Russian, Israeli and Ukrainian citizenships. Moscow repeatedly called for his release before his extradition.

U.S. Mediator Hopes for Renewed Armenian-Azeri Talks

YEREVAN (RFE/RL) -- International mediators hope that Armenia and Azerbaijan will resume soon their high-level negotiations on a peaceful resolution of the Nagorno-Karabakh conflict, a senior U.S. diplomat said on Monday.

"We hope that in the near future -- not months away but in the near future -- the two foreign ministers will be able to meet together in Moscow or perhaps elsewhere to prepare the ground for the [Armenian and Azerbaijani] presidents to meet," Richard Hoagland, the U.S. co-chair of the OSCE Minsk Group, told reporters in Yerevan.

"It is time to begin negotiating again," he said. "We cannot allow violence to be the solution to this long-standing issue. Violence is not an answer."

Hoagland arrived in Armenia together with fellow mediators from Russia and France heading the Minsk Group. They held meetings with President Serzh Sarkisian and Foreign Minister Edward Nalbandian on Monday and were due to travel to Nagorno-Karabakh on Tuesday.

Official Armenian sources said both sides agreed on the need to implement last year's Armenian-Azerbaijani agreements aimed at bolstering the ceasefire regime in the conflict zone. Those call for the deployment of more OSCE observers and international investigations of



armed incidents on the frontlines.

Azerbaijan formally notified the OSCE headquarters in Vienna earlier this month that it will not agree to such a deployment "in the absence of withdrawal of the Armenian troops from the occupied territories." Baku has also been reluctant to allow OSCE investigations of truce violations along the Karabakh "line of contact" and the Armenian-Azerbaijani border.

Armenian leaders have repeatedly said that implementation of these confidence-building measures is necessary for renewed negotiations on a peaceful settlement proposed by the U.S., Russian and French mediators. Their so-called Basic Principles of a Karabakh peace were first put for-

Continued on page 3

Armenian School Principals Accused of Illegal Campaigning



YEREVAN (RFE/RL) -- An Armenian civic organization on Friday claimed to have collected evidence that public school principals across Armenia are illegally pressurizing their staffs and students' parents to vote for the ruling Republican Party (HHK) in the upcoming elections.

The Union of Informed Citizens (UIC) said one of its activists posing as a senior HHK representative has telephoned the directors of 136 schools and kindergartens in and outside Yerevan. It said 114 of them admitted drawing up lists of children's parents as well as schoolteachers and kindergarten staff who pledged to back the HHK in the April 2 polls.

The UIC said the lists were submitted to local government bodies or HHK campaign offices. It also publicized purported audio of those phone conversations.

"We phoned all administrative districts in Yerevan and all provinces," the UIC's Daniel Ioannisian a news conference. "More than 80 percent of school and kindergarten directors admitted that they submitted such lists for the Republican Party and gave details of those lists."

In Ioannisian's words, the longest list containing around 1,700 names was drawn up by the head of Gyumri's secondary school No. 37. "When asked whether those people will vote for the Republicans, the school principal said that they are using all methods, including intimidation, to deal with voters," said the activist.

Ioannisian, whose organization

will be monitoring the parliamentary elections, denounced the alleged illegal campaigning as a "nationwide crime" committed "at the state level." "These are not isolated cases," he said. "We didn't phone all schools. We just phoned 136 randomly chosen directors and 80 percent of them admitted engaging in that practice."

The HHK denounced the allegations as a "dishonest" provocation aimed at discrediting its supporters. In a written statement, the party's campaign headquarters did not deny that many school principals are campaigning for its election victory. But it said that "recruitment, registration, mobilization and identification of the potential electorate" is part and parcel of an election campaign.

"The Electoral Code does not forbid Armenia's citizens from getting involved in campaigning and logical activities beyond their work hours and work duties," said the statement. "A meticulous analysis of a large part of the recordings gives one no reason to claim that there was a violation of the Electoral Code."

The party headed by President Serzh Sarkisian has long been accused by its political opponents, civil society members and media of using its government levers to win elections. It has always denied that.

HHK candidates running for parliament, many of them wealthy individuals, are also facing growing allegations of vote buying. They deny handing out cash or other material aid to voters.

Legendary Soviet Test Pilot Stepan Mikoyan Dies Aged 94

MOSCOW (TASS) — Test pilot, Hero of the Soviet Union Stepan Mikoyan has died at the age of 94, the MiG Aircraft Corporation press office reported on Friday.

"On March 24, 2016, Hero of the Soviet Union, merited test pilot of the USSR Aviation Lieutenant-General Stepan Anastasovich Mikoyan passed away at the age of 94," the press office said in a statement.

Stepan Mikoyan was born on July 12, 1922 in Tbilisi (Georgia) into the family of Soviet state figure and future Socialist Labor Hero Anastas Mikoyan. Stepan's father was a brother of renowned Soviet aircraft designer Artyom Mikoyan. Anastas Mikoyan headed the USSR Supreme Soviet Presidium in 1964-1965.

Stepan Mikoyan graduated in 1941 from the Kachinsk military aviation school and in December that year he went to the front. During the Soviet Union's Great Patriotic War against Nazi Germany in 1941-1945 he fought as a fighter plane pilot.

He fought in the 32nd Guards Aviation Regiment near Stalingrad and on the North-Western Front and then in the 12th Guards Air Regiment of the Moscow Air Defense Force. During World War Two, he learnt to operate Yak-1, Yak-7 and Yak-9 fighter planes and was credited with six combat victories as part of an air group.

In 1951, he graduated from the

Continued on page 4

Jesus' Tomb Reopens in Jerusalem After a \$4 Million Restoration



JERUSALEM -- The tomb where Jesus is believed to have been buried in Jerusalem's Old City has been unveiled again after months of delicate restoration work.

The monument, which includes a 19th-century ornate edicule or shrine surrounding the tomb, is a key part of the Church of the Holy Sepulchre in Jerusalem's Old City.

The tomb was formally reopened on Wednesday in a ceremony attended by religious leaders and donors, following a nine-month-long and \$4m renovation led by the church's three main Christian denominations.

Greek Prime Minister Alexis Tsipras, high-ranking officials of different states, leaders of Christian churches, a number of believers attended the ceremony. Armenia's delegation was led by Foreign Minister Edward Nalbandian

The Greek Orthodox, Armenian and Roman Catholic denominations share cus-

tody of the church. Samuel Aghoyan, the superior of the Armenian Church at the Sepulchre which co-financed the project, said that after the renovation the edicule looked "like a brand new building".

The work is not the end of plans to renovate the church. Aghoyan said they have "tentative" plans to fix the basement of the edicule as well as the "entire floor of the church".

The Armenian Patriarch of Jerusalem Archbishop Nourhan Manougian delivered a speech at the opening ceremony and thanked all governments, organizations and individuals for both moral and financial assistance in the restoration of the tomb.

The Patriarch asked to consider allowing the Armenian Apostolic Church to hold liturgies once a year in the tomb.

The legate of the Mother See of Holy Etchmiatsin read the address of Catholicos of All Armenians His Holiness Karekin II during the ceremony.

World Cup Qualifier

Armenia Beat Kazakhstan 2-0



YEREVAN -- Armenia beat the 10-man Kazakhstan 2-0 at home on Sunday in a 2018 FIFA World Cup qualifier.

Following their incredible 3-2 comeback win over Group E leaders Montenegro last November, Armenia manager Artur Petrosyan was forced to make an early substitution following a third minute injury of Gevorg Ghazaryan.

The home team kept pressing the opponents in their own half of the field, but Kazakhstan maintained a clean sheet and even created one or two

decent chances.

Kazakhstan's Sergiy Malyi received his second yellow on the 64th minute. It took only 9 minutes for Armenia to get the upper hand when Henrikh Mkhitaryan scored.

Just two minutes later, Aras Oezbiliz doubled the score for Armenia, which picked up its second win in the group and is now in fourth place with six points behind Poland, Montenegro and Denmark.

Armenia's next game will be against Montenegro in Podgorica on June 10.

Patriarchal Election Déjà Vu in Turkey: Government Meddling in the Election is Inevitable, But Not Decisive

By Hratch Tchilingirian
Oxford

The election process of a new Armenian Patriarch in Turkey faces the customary state-imposed restrictions, administrative hurdles and arbitrary treatment of the Armenian community. In recent weeks, the situation has been exacerbated by personality clashes and ambitions of the high ranking clergymen at the Patriarchate, who have turned a problem into a divisive major crisis.

The 556-year old Patriarchate is one of the four Hierarchical Sees of the Armenian Apostolic Church.

The problem facing the Armenian community started in July 2008 when the 52-year-old serving Patriarch Mesrob Mutafyan was officially diagnosed with an incurable illness. By then he had been in a vegetative state for some time at the Surp Pircig Hospital and remains so ever since.

In 2010 Archbishop Aram Ateshian was appointed Patriarchal Vicar with the consent of the Turkish government. This temporary arrangement until the election of a new patriarch turned into an indefinite status quo. The continued uncertainty without a clear sight of elections caused controversies and division within the community.

Under pressure and protests, in order to clear the path of organizing new elections, in October 2016 Patriarch Mesrob was officially declared “retired” by the Patriarchate’s Religious Council.

Archbishop Aram, who was supposed to head the election process, by seeking the government’s permission as a first step, continued to drag on the uncertain situation, which had left the community without a functioning patriarch for almost nine years.

In February of this year, the tensions and internal disagreements, both among the clergy and the laity, reached to a boiling point. Bishop Shahak Mashalian, the chairman of the Patriarchate’s Religious Council, resigned by publishing a fiery letter. He blamed Archbishop Ateshian and certain lay leaders of the Armenian community for the deepening stagnation of the Patriarchate and the community in general.

The highly explosive situation created by Mashalian’s resignation was defused through the mediation of the Catholicos of All Armenians who invited the three bishops of the Patriarchate to Etchmiadzin for consultations and to jointly seek solution to the crisis.

Within days after their return from Etchmiadzin, on 15 March, Archbishop Karekin Bekdjian — the most senior bishop of the Patriarchate and the serving Primate of the Armenian Church in Germany — was elected Locum Tenens (deghabah) by 2/3 votes of the Religious Council. According to the agreement reached in Etchmiadzin and in accordance to the rules and traditions of the Armenian Church, Archbishop Ateshian was to step down as Patriarchal Vicar immediately after Bekdjian’s election.

However, within minutes of the



election of the Locum Tenens, Ateshian produced a letter from the Istanbul Governor’s Office which declared that the election was “not legally possible” and Ateshian remains to be recognized as the official Patriarchal Vicar by the government.

Many in the community, including two Armenian MPs in the Turkish parliament, consider the Istanbul Governor’s Office letter crude meddling and lacking any legal and procedural basis. Archbishop Ateshian and his small circle of supports insist that without the government’s consent no election is valid. This has created a stalemate and tensions are high on all sides.

The Turkish government’s meddling in the process of election of the 85th Patriarch of Istanbul and All Turkey is inevitable, as in the past, but not decisive. The community has the ultimate say as it did nearly 20 years ago.

The last four patriarchal elections in 1950, 1961, 1990 and 1998 were carried out by official directives issued by successive Turkish governments. Since 1923, the government has used state discretion rather than church bylaws as the basis of patriarchal election. All four elections were fraught with government interference, procedural burdens imposed on the community and torturous recognition.

In 1998, the Turkish state refused to approve an election date for some five months, depriving the Armenian community the freedom and inherit right to vote for a new church leader.

Government interference in the election is not only about setting procedures.

During the last election almost 20 years ago, the Armenian community was informed through informal channels that between the two eligible candidates the Turkish state preferred the 72-year-old Archbishop Shahan Sivajian over the charismatic and US-educated Archbishop Mesrob Mutafyan, who was 42 years old at the time.

After the death of Patriarch Karekin Kazanjian (1990-1998), 45 representatives from 38 districts in Turkey had met at the Armenian Patriarchate in March 1998 and elected a 21-member Electoral Committee responsible for organizing the elections. One of the main tasks of such a committee is to negotiate with the Istanbul Governor's Office for the state required permission to hold church elections.

On 28 April 1998, the Istanbul Governor's Office ordered a halt to the plans without explanations until further notice. Nevertheless, the community went ahead with the election of a Locum Tenens (deghabah).

An old script is being staged with new actors today.

Similar to the scenario played out on 15 March, in August 1998 Archbishop Mesrob Mutafyan was duly elected Locum Tenens, but the government refused to recognize him, arguing that under Turkish law the eldest and most senior cleric — Archbishop Sivajian at the time — must fill the interim post until a successor is elected.

Media outlets were used to put pressure on the community. The rightwing Turkish media launched a slander campaign against Mutafyan, accusing him of anti-Turkish activities. In one case, Mutafyan filed and won a lawsuit for libel against "Turkiye" newspaper.

The Patriarchate protested the state's orders to no avail. On the contrary, the government responded with two more memos declaring Sivajian the only recognized interim leader and warning that any resistance to this decision would be prosecuted under the law.

After months of state interference and delays, the Governor of Istanbul - having received the mandatory approval of the Council of Ministers — permitted the 60,000-strong Armenian community in Turkey to proceed with the election on 14 October 1997.

The General Assembly of the Armenian Church Community — made of 10 clergymen and 79 lay delegates representing 15,811 church members — elected Archbishop Mesrob Mutafyan as the 84th Patriarch of Istanbul and All of Turkey. The other candidate, Archbishop Sivajian, whose candidacy was supported by Turkish authorities, received 15 votes.

It is not a secret that the government maintains strict restrictions on the Armenian Church's activities, as it does on all Christian churches in Turkey. After the coup in 1960, the government dismantled the Armenian Community Central Council, the highest lay body in Turkey, which worked for the interests of the community alongside the Patriarchate. In December 1997, the government ordered the Patriarchate to disband its council of lay advisors and forbade lay delegates from participating in the election for a new Catholicos in Etchmiadzin in 1995. The list of restrictions is long and far reaching. In 1971 the state ordered the closure of the Holy Cross Armenian Seminary, which deprived the Patriarchate of training future priests and church workers.

For 94 years since the founding of the Turkish Republic, the state has persistently curtailed, tightly controlled and closely monitored all the significant rights of the Armenian community that are essential to the viability of their collective life. More than any other area, elections and administration of churches and charities have been most torturous and energy-sapping for the declining Armenian community in Turkey.

The election of the 85th Patriarch of Armenians in Turkey will, no doubt, be held true to precedents established by the state. But, in the end, as in previous elections, the Armenian community shall have the final word as to who will lead the historic See of the Patriarchate of Constantinople — or per Turkish state’s sanctioned title, the “Patriarchate of Istanbul and All Turkey.”

For a deeper study of Armenians in Turkey, see Hratch Tchilingirian’s “The Other Citizens.”

U.S. Mediator Hopes for Renewed Talks

Continued from page 1

ward in 2007 and have been repeatedly modified since then.

Asked to comment on reports that the existing, most recent version of that framework accord was drawn up by Russia, Hoagland said: “That’s a hard question to answer ... The plan on the table right now is in no way radically different from plans in the past.”

“Which specific individual or country sat at the table late at night and wrote this plan? Well, I’m not going to comment on that. But I will say that this is a very good, internationally approved plan. The OSCE supports it and the co-chairs and their governments support it,” added the diplomat.

Russian Foreign Minister Sergey Lavrov said on March 6 that the conflicting parties broadly agree on the proposed settlement envisaging Armenian withdrawal from “districts around Karabakh” and a future decision on Karabakh’s status which would “take into account the opinion of the people living there.” But Lavrov also admitted that they are still far apart on “two or three” elements of this peace formula. He did not disclose the sticking points.

Hoagland also declined to give key details of the “very comprehensive” peace plan. “In diplomacy, it’s like in a card game,” he explained. “When you’re holding cards you don’t put all the cards on the table for everyone to see.”

Screening of "Lost Birds" at Fresno State April 7


FRESNO -- The CineCulture Series and the Armenian Studies Program at California State University, Fresno, are sponsoring a special screening of the film *Lost Birds* at 5:30PM on Friday, April 7, in the Leon and Pete Peters Educational Auditorium (west end of the SaveMart Center, near Shaw and Woodrow Aves.), on the Fresno State campus.

Directors Ela Alyamac and Arda Perdeci will be flying to Fresno from Turkey to be the discussants at the screening of their movie.

Set against the backdrop of the First World War in a small Armenian village in Ottoman Anatolia, *Lost Birds* is a historical fairy tale told through the eyes of a young brother and sister left behind in the 1915 Armenian genocide.

Lost Birds is the first film made in Turkey to depict the Armenian Genocide of 1915. It was brought to the screen by the five years of work, persistence, and courage of filmmakers Aren Perdeci and Ela Alyamac, who share writing and directing credits. *Lost Birds* handles the task of telling a very dramatic story in a fairy tale narrative and this leads the audience to feel something magical yet so real at the same time.

Bedo and Maryam's happy home life is torn apart when their grandfather is apprehended and taken away by soldiers. Now, forbidden to go outside by their mother, one morn-



ing, the two children sneak away to play in their secret cave. But, when they return, they find their home and the entire village empty. Together, with the wounded bird they have been nursing back to health, the children embark on a perilous journey to find their mother.

Admission is free and the event is open to the public. Free parking is available at any of the adjacent Fresno State parking lots (near the corner of Shaw and Woodrow Avenues).

For more information about the presentation contact the Armenian Studies Program at 278-2669, or visit www.fresnostate.edu/armenianstudies.

Claude Mutafian to Present Film About his Father, Artist Zareh Mutafian



GLENDALÉ-- Abril Bookstore's Armenian Film Society is proud to host the prestigious historian visiting from France, Claude Mutafian as he presents a new documentary about his father, *Painting after the Genocide: Zareh Mutafian* on Friday, April 7, 2017 at 7:30pm at Abril Bookstore - 415 E. Broadway, Glendale, CA. Admission is free.

This hour-long documentary, produced in 2015 and directed by Arto Pehlivanian, presents the life and career of artist Zareh Mutafian, who, born on the shores of the Black Sea, survived the Armenian Genocide and settled in France, becoming one of the most famous Armenian intellectuals and artists. The film is in French with English subtitles.

Zareh Mutafian (1907-1980)

found himself at the age of eight in the midst of the corpses of his entire family, massacred during the Armenian Genocide in the Ottoman Empire. He was taken in by an American orphanage which was transferred to Greece, from there he went on to Italy where he studied painting in Milan, and started out on an artistic career which he pursued in Switzerland, and then in France where he settled in 1939. He was rapidly integrated into the rich Parisian Armenian intelligentsia of the time, and engaged in a literary career in parallel with his painting career which became quickly appreciated in the capital's artistic circles thanks to numerous solo exhibitions and participation in salons. Over a 40-year period, he came to be recognized both as an Armenian intellectual and a French

Bilgin Ayata to Discuss Constitutional Referendum and Political Transformation in Turkey at NAASR

BELMONT, MA -- Dr. Bilgin Ayata, Assistant Professor in Political Sociology, University of Basel, will give a lecture entitled "Quo Vadis Turkey? The Constitutional Referendum and Political Transformation in Turkey," on Thursday, April 6, 2017, at 7:30 p.m., at the National Association for Armenian Studies and Research (NAASR) Center, 395 Concord Ave., Belmont, MA 02478. The lecture is presented as part of the NAASR / Calouste Gulbenkian Foundation Series on Contemporary Armenian Issues.

On April 16, 2017, Turkish citizens will vote at home and abroad on the constitutional referendum that entails fundamental changes for Turkey's political system. In this talk, Prof. Bilgin Ayata will analyze what is at stake for state and society on the eve of this referendum and explore future scenarios for the aftermath of the referendum both for domestic and foreign relations, with a focus on Turkish prospects for peace and reconciliation with Armenians and Kurds.

Since summer 2015, the deterioration of democracy has accelerated at full speed in Turkey. Curfews were first declared in the wake of military operations against Kurds, during which thousands of Kurdish civilians were displaced and their homes destroyed. Since last year, a nationwide state of emergency has been declared after a coup attempt in July 2016. The Turkish government has intensified the suppression of media, opposition, and civil society, while it has sacked over 100,000 state employees. Opposition leaders and members of parliament are in prison, along with journalists, elected mayors, and intellectuals. Tensions have increased with the European Union, whose Parliament has called to suspend accession talks until democratic rights are restored.

artist. He thus transcended the traumatism by integrating into European culture while keeping the soul of a Levantine. As such, he is a symbol of the genocide to which he dedicated a memorable exhibition in 1965, the 50th anniversary year. Although he always thought in Armenian, his art was shaped by his contact with the great classical Italian masters and the fascinating colorists he discovered in France. He never stopped writing or exhibiting, in Europe, in the United States and twice in Soviet Armenia (1967 and 1971) where, already well-known, he met with thunderous success.

Claude Mutafian was born in 1942 in the suburbs of Paris. His parents were survivors of the 1915 Genocide. His studies led him towards Mathematics, which he taught for more



Dr. Bilgin Ayata is Assistant Professor of Political Sociology at University of Basel. She obtained her PhD in Political Science at Johns Hopkins University (Baltimore, USA), and her MA degree from York University (Toronto, Canada). Her research interests center on transformation processes spurred by forced migration, conflict, protest movements, contestations of memory, and postcolonial interventions. Her regional expertise includes the Middle East and Europe, in particular Turkey, the Kurdish regions, and postcolonial Germany. She has published on transnational activism of diasporas, the politics of displacement, foreign policy, genocide denial, and memory regimes. She has received research grants and fellowships by the MacArthur Foundation, the German Academic Exchange Service, Friedrich-Ebert Stiftung, FU Berlin, Johns Hopkins University, and York University. She appears frequently in international media on topics relating to Turkey-EU relations, Turkish foreign Policy, Kurdish politics, refugees, and migration policies in Germany.

For more information about Dr. Ayata's talk, contact NAASR at 617-489-1610 or hq@naasr.org.

than 40 years in various universities. However, his passion was always History. He published many books about different topics concerning Armenia, such as a Historical Atlas of Armenia covering thirty centuries. He organized various exhibitions, including The Armenian Kingdom of Cilicia (Paris, Sorbonne, 1993), Roma Armenia (Vatican, Great Sixtine Hall, 1999) and Armenia, the Magic of Writing (Marseilles, 2007). His field of interest is essentially the Medieval period, in particular the relations of Armenians with Crusaders and Mongols. At the age of 60 he received a PhD in History. With his recent work, *L'Arménie du Levant* (2012), he was awarded the highest University degree.

Presented by the Armenian Film Foundation and Abril Bookstore.

Legendary Soviet Test Pilot

Continued from page 2

Zhukovsky Air Force Engineering Academy and started work as a test pilot in the Air Force Research Institute. He tested MiG combat planes for 23 years. In 1975, he was awarded the

title of the Hero of the Soviet Union for the state trials of the MiG-25 plane.

Mikoyan performed flights until 1978. Overall, he learned to operate 102 types of aircraft, including MiG-23, MiG-25 and MiG-27 planes. He logged a total of 3,500 flight hours.

ՄՏԱԻՈՐԱԿԱՆԻ ԽՂԵԻ ԶԱՅՆԸ...

ԳԵՆԵՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

... Ապացուցելու կարիք չկայ. Հեռատեսիլի պաստառի վրայից որեւէ մտաւորականի կողմից դիտորդներին ուղղուած ամէն մի միտք, արտայայտութիւն, կամ կարծիք՝ որոշակի հետք է թողնում հասարակութեան մէջ:

- Այսինչը այսպէս ասաց, այսինչը այսպէս գնահատեց եւ արժեւորեց Հայաստանի ներկայ վիճակը,- աւելի քան յաճախ կարելի է լսել մեր առօրեայ կեանքում:

Եթէ ասողը համայնքի կողմից լաւագոյնս ճանաչուած մէկն է, որի խօսքը անվերապահօրէն վստահութիւն է ներշնչում՝ ուրեմն այդ գիշեր նա կարող է հանգիստ քնել, որովհետեւ իրեն ուղղուած անհարկի վիրաւորանքներ չեն լինի հեռուստադիտողներին կողմից:

Թէեւ, քիչ չի պատահում նաեւ, որ իրականութիւնը ճշդիւ գնահատելու ոչ ունակ անձինք վիրաւորական արտայայտութիւններ շարունակ համընդհանուր ճանաչման արժանացած բազմաթիւ մտաւորականների հասցէին:

Նախ՝ ո՞վ է մտաւորականը: - Մտաւոր աշխատանքով զբաղուող, գիտութեան, տեխնիկայի եւ մշակութի բնագաւառներից որեւէ մէկի անհրաժեշտ կրթութիւն եւ գիտելիքներ ունեցող մարդ,- գրում է ակադեմիկոս Էդուարդ Աղայեանը:

- Միանգամայն ճիշդ բնորոշում, բնաւ առարկութիւն չվերցնող: Մեր օրերում հեռուստատեսային պաստառից ժողովրդին «դաս տալու», բան սովորեցնելու առաքելութիւն կարող են վերցնել բոլորը՝ մտաւորական կամ ոչ, եթէ ենթակայի նիւթակերպը ներքում է ժամեր վարձել այս կամ այն հեռուստատեսային ընկերութիւնից:

Եւ այսօր, ի դժբախտութիւն մեզ, մեր համարեայ բոլոր հեռուստակայանների պաստառի առջեւ են ելնում մարդիկ, որոնք ոչ միայն մտաւոր զարգացում չունեն, այլեւ տարրական կրթութիւնից են զուրկ:

Թէեւ բացառուած չէ, որ լինում են դէպքեր, երբ հեռուստացոյցի առջեւ է ելնում մի խառատ, կամ գիւղատեսու, որը մտաւորական չլինելով հանդերձ, կարողանում է քեզ գամել կապուտ պաստառին, որոհետեւ մարդը խօսել գիտի, գրական հայերէն գիտի: Ասել կ'ուզի՝ աշխարհ տեսած, կարգացած մարդ է: Հեռուստատեսութեան լեզուն հիմնականում պիտի լինի մաքուր, գրական հայերէնով: Առանձին, իւրօրինակ հարդորումների ժամանակ կարելի է մասամբ օգտագործել բարբառային բառապաշար, սակայն ժողովրդային, որեւէ շրջանի կամ գաւառի լեզուն եւ բառապաշարը չի կարելի գոհակացնել: Այդ բարբառները շատ հաճելի է լսել, եթէ դրանք հնչում են տուեալ բարբառին լաւագոյնս տիրապետող անձի շուրթերից:

- «Պիցան հետեւից գալիս ա, գնացէք ձեզ կշտացնելու»,- ուրախ-ուրախ ասում է հաղորդավարը հեռուստատեսային խաղը յաղթողին եւ ձեռքով ցոյց է տալիս ելքի ճամբան, որպէսզի «չեմպիոնը» գնա վարագոյրի ետեւը ու իրեն կշտացնի...», չէ՞, չէ՞, բարեկամներ, գաւեշտալի չէ, ողբերգական է...

Նման գոհարկ «հայերէնը» մարտում են մեր հազարաւոր հեռուստադիտողները եւ ոչ ոքի

մտքով չի անցնում նոյն վայրկեանին իսկ հեռաձայնել կայան ու դիտողութիւն անել հայերէն լեզուն անգլիօրէն մորթող «մտաւորականին»:

Իսկ ահա, խնդրեմ, երբ իսկական մտաւորականն է իր անաչառ կարծիքը յայտնում այս կամ այն հարցի վերաբերեալ, բոլոր հեռուստադիտողները դառնում են «քաղաքագէտներ» եւ սկսում է լուտանքների տարափը խեղճ մտաւորականի հասցէին, որը ելնելով օրուայ իրական վիճակից, համարձակուել է փոխել թէկուզեւ կարծ ժամանակ առաջ արտայայտած կարծիքը:

Բայց ինչպէ՞ս կարող է խիղճ ունեցող մտաւորականը քարացած պահել իր մտայնութիւնը, կարծիքն ու վերաբերմունքը տարբեր երեւոյթների մասին, երբ տարուէ-տարի, ամիս առ ամիս, օրէ-օր արտուում են երեւոյթները ոչ միայն մեր երկրում, Սփիւռքում, այլեւ ողջ հողագնդի տարածքի վրայ:

Ժողովուրդը մի լաւ արտայայտութիւն ունի՝ «Շունը հաչի, քամին տանի», իսկ հայերին «շատ սիրող» Պուշկինը աւելի հեռուն է գնացել, ասելով «Յիմարին մի առարկիր»:

Բայց կեանքը ցոյց է տալիս, որ որքան էլ անմիտ լինեն յիմարի խօսքերը, յաճախ դրանք բաւարար են մարդուն իրական հունից հանելու համար:

Ճիշդ է որ, հեռուստադիտողները չեն ներում ճանաչուած մտաւորականի ելոյթի մէջ եղող որեւէ սայթաքում, եւ պիտի չենքնեն: Մտածող մտաւորականի պարտքն է ճշգրիտ ձեռով արտայայտել իր կարծիքը տուեալ ժամանակի մէջ ընթացող երեւոյթների գնահատման հարցում, որքան էլ այդ կարծիքը ոմանց համար հնչի հաճոյ կամ անհաճոյ:

Այս իմաստով էլ, բնական է, որ մտաւորականի մի քանի տարի առաջ տրուած գնահատականը այս կամ այն երեւոյթի մասին, կարող է այլ ձեռով հնչել ներկայիս:

Ուրեմն, մեր կեանքում ընթացող, մշտապէս փոփոխուող երեւոյթները մեր մարդկանց մտածողութեան մէջ արթնացնում են տուեալ ժամանակին համապատասխան գնահատականներ ու կարծիքներ: Յաճախ ենք լսում. «Երեկ ուրիշ բան էր ասում, այսօր՝ ուրիշ»:

Եթէ խօսքը գնում է որեւէ անձի գնահատմանը,- դա, իրօք մտածելու առիթ կարող է տալ, որը նոյնպէս լուսաբանման կարիք ունի: Իսկ եթէ երկրի, ժողովրդի վիճակի, ապրելակերպի, համաշխարհային խնդրումների մասին է գրոցը,- անկասկած նա պիտի լսարանին ասի այն, ինչ տեսնում, գգում, հասկանում է այդ օրը, այդ պահին:

Ինչո՞ւ անպայման մտածել թէ մտաւորականը իր կարծիքը փոխել է որոշ ուժերի ճնշման տակ եւ կամ էլ վարձկան մանկլաւիկի դեր է կատարում:

Այո, հեռուստացոյցի կապուտ պաստառ վստահուած մտաւորականը պարտաւոր է չստել, անաչառ լինել ու մեր կեանքի խառնափնթոր երեւոյթների գնահատումն անել ազնուորէն: Ինչ խօսք, որ նրա խօսքը մէկին կարող է դուր գալ, միւսին՝ ոչ: Բայց մենք պարտաւոր ենք գէթ ընդունել, որ նա ասում, մտածում է այնպէս, ինչպէս ինքն է հասկանում:

- Միայն տիմարներն ու հան-

գուցեալները երբեք չեն փոխում իրենց կարծիքը,- ասել է փիլիսոփայ Զ. Լոուելը:

Այստեղ կարեւոր է շեշտել հայ մտաւորականութեան մէջ իշխող մի շատ կարեւոր երեւոյթ, որը չի համընկնում Զ. Լոուելի ասած մտքի հետ:

Հայաստանի որոշ մտաւորականներ, որոշակի, ընդգծուած բարդոյթի ազդեցութեան տակ, շատ անգամ համաձայն չլինելով վերին իշխանութեան վարած քաղաքականութեան հետ, լուեւայն, առանց կարծիք յայտնելու, դառնում են լուռ խօսնակը պետութեան վարած քաղաքականութեան:

Այստեղից էլ՝ բոլորիս յայտնի սահմանազատումը, որ գոյութիւն ունի մտաւորականութեան շրջանում, ինչպէս Հայաստանում, այնպէս էլ արտերկրում:

Եթէ ժամանակին որոշ չափով համախմբուած էր մտաւորականութիւնը Սփիւռքում եւ կային «անցեալից մնացած», գրողներ, արուեստագէտներ, որոնք հասուէին ծանրակշիռ աշխատանք ծաւալել համագաղային հարցերի լուսաբանման շրջանակներում, այսօր նրանց փոխարինելու եկած, հիմնականում Սփիւռքի կառուցների անծանօթ մեր մտաւորականութիւնը բաժան-բաժան է եղել:

Անհանդուրժողականութիւնը, ինչպէս ասում են,՝ «գլուխն առել, գնացել ա...», որի պատճառով գործունեայ, շարժուն, մեր գոյատեւման պայքարի մէջ թրձուած անհատներ, տեղ չեն գտնում իրենց ազգանպաստ գործունէութիւնը ծաւալելու համար, մինչդեռ նոյն նպատակին ծառայող նոյնատիպ մի քանի ընկերութիւններ, միութիւններ կան՝ տարբեր անունների տակ:

Մարդիկ, գրողներ, մտաւորականներ շուրս վիճակի մէջ են, չգիտեն ուր գնալ, ո՞ր միութեան անդամ դառնալ: Իսկ դրանց ղեկավարներն էլ նոր անդամներ ներգրաւելու մոլուցքով տարուած, մոռանում են մարդկային բնականոն փոխյարաբերութիւնները, եւ իրենց ազգամիտ գործունէութեամբ, բամբասանքի եւ զազրախօսութեան քուրայում, եթէ ոչ թշնամական, ապա անհանդուրժողական մթնոլորտն էլ աւելի են թանձրացնում, եւ ստացուում է այնպէս, որ, ինչպէս ժողովուրդն է ասում.

- Ձին ու ջորին վիճեցին, մէջտեղում էջը վարի գնաց...

Մտաւորականութեան մէջ տիրող անհանդուրժողականութիւնը այնպիսի թեւեր է առել ու այնպիսի մթնոլորտ ստեղծել մեր կեանքում, որ շատ անգամ նախընտրում են չչփուել անգամ վաղուց քեզ ծանօթ մտաւորականի հետ, որը ձաբուտութեան շղթայով արատաւորում է ոչ միայն իրեն, այլեւ խղճամիտ, որոշակի մտածելակերպ, հաւատաւոր կարծիք ունեցող մտաւորականների մի ամբողջ խմբի:

Մտաւորականը իր խելքը եւ մտածողութիւնը պիտի օգտագործի միայն բարիք արարելու համար եւ պիտի օրինակ ծառայի հասարակութեան միջին եւ վարի շերտերի համար:

Մեր մտաւորականութիւնն ամէն տեղ է. համերգ, ներկայացում, ճաշկերոյթ: Եւ ամէն մի մտաւորական պարտաւոր է գէթ հասարակութեան մէջ իրեն պահել մտաւորականին յարիր կեցուածքով, օրուան համապատասխան հագուելակալով, հակառակ պարագային նրան չի կարելի մտաւորական համարել:

Դժբախտաբար, մեր հասարակութեան մէջ կան այնպիսիք, որոնք քո բարեկամական անկեղծ նուիրուածութիւնից արբեցած՝ անասունի են վերածուում:

Եւ, ինչպէս փիլիսոփաներից մէկն է ճշմարտացիօրէն ասում. «Նմաններին պիտի հեռացնել հասարակութիւնից եւ նետել ախոռը...»:

Խժղժուութիւնը, բամբասանքը, մէկը-միւսին ստորացնելը (Հայաստանում տարածուած արտայայտութիւն է՝ «իւրար գցել»), ցաւօք, բուն է դրել մտաւորականութեան շրջանում:

Անհանդուրժողական մթնոլորտ գնալով էլ աւելի մուսլ է դառնում վերջերս, մինչդեռ այսօր մենք ունենք բազմաթիւ հոգսեր, ազգային ցաւեր: Անշուշտ, նման երեւոյթ դիտարկուել է միշտ, սակայն այսօր, բոլոր ժամանակներից աւելի, մենք պէտք ունենք միասնութեան, եւ մտաւորականութեան պարտքն է համախմբուել, դեն նետել եսասիրութեան քողը ու համընդհանուր ուժերով առաջնորդել ժողովրդին ճիշդ ուղիով: Եւ հասարակութիւնը լաւ խօսքի, իրադրութիւնների գնահատման ճշգրիտ գնահատականի է սպասում մեր մտաւորականից:

Իսկ մեր մտաւորականներից ոմանք, շատ անգամ նոյնիսկ «ընկեր-մընկեր» խաղալով, լեզու չեն գտնում միմեանց հետ եւ տարբեր շրջանակներում զազրախօսութեամբ ու բամբասանքներով ողողուն արտայայտութիւններով փորձում են նսեմացնել իրենց ընկերոջ արժանիքները: Թունոտ բառերով, իբր կատակ անելով անում են արտայայտութիւններ, որոնք յարիւր չեն դպրոցականին անգամ, էլ ուր մնաց չակերտաւոր ճանաչուած մտաւորականին, որն իր արած յիմարութեան գիտակցումից յետոյ չգիտի գլուխը որ պատին խփել:

Յիմարութիւն անող մտաւորականը, իհարկէ յետոյ անդրադառնում է թէ ինչ է արել, սակայն նրան հոգեկան տանջանքից չի փրկում անգամ նոր կատարած յիմարութեան գիտակցումը:

Մտաւորականը պիտի խօսքի, բառերի հետ զգուշօրէն ու ազնուօրէն վարուի, որովհետեւ, ինչպէս պարսիկ բանաստեղծ Սաադին է ասում՝ «Մարդը կենդանուց տարբերում է խօսքի ունակութեամբ, բայց նրանից ցածր է, եթէ խօսքն անպատշաճ է օգտագործում»:

Մտաւորականը իր խղճի տէրն է, իսկ այդ խղճը պիտի լինի մաքուր, անբիծ, առանց խաթարելու իր գոյնը այս կամ այն տպաւորութեան եւ կամ ազդեցութեան տակ:

Մի խօսքով՝ Հասկացողին՝ բարե...



ՄԻՈՒԹԻՒՆԸ ԴԱՐՔՆՈՑ ...

(Իրանահայ միութեան վարչութեան ընտրութեան առիթով)

Ռ. ԿՈՐԻԻՆ

Շատ է գրուել ու խօսուել միութեան ուժի, միութեան ոգու եւ բարիքների մասին, մեր մտքի տիտաններն են մեզ պատգամել, որչափով հաւատարիմ այդ ոգուն աշխատանք է տարւում, մեր արարաքն է ապացուցում տարբեր բնագաւառներում... այդուհանդերձ կարելի է ասել, որ մեր Ամերիկեան գաղթօջախում այդ գաղափարի ջատագով գոյութիւն ունեն հայկական միութիւններ, որոնք հասարակական, մշակութային եւ մարզական նպատակներով գործունէութեան են լծուած՝ քաջ գիտակցելով որ նրանց գոյութիւնը մեր պիւրութեան իրականութեան մէջ խիստ կարեւոր են հայ մանուկին եւ պատանուն դաստիարակելու որպէս գիտակից հայ, ազնիւ եւ գործունէ քաղաքացի:

Անվարան պէտք է ասել, որ հայ դպրոցից յետոյ, հայ միութիւնը մեծ առաքելութիւն ունի հայ երեխայի դաստիարակութեան տեսանկիւնից, նրա միտքն ու հոգին կոփելու հայկականութեամբ, ազգասիրութեամբ եւ հայրենասիրութեամբ, նաեւ զարգացնելու պատասխանատուութեան, միասնականութեան եւ նուիրումութեան ոգին: Հայ միութիւնը նոյնպէս դարձնոց է, որը խարսխուած պիտի լինի հաւատքի, հայրենիքի եւ մշակութի անսասան սիւների վրայ: Յոյս առ Աստուծոյ մեր միութիւնները այդ ոգով են առաջնորդւում շատ-շատ աւելի մեր մատող սերնդին, պատանիներին եւ երիտասարդներին ներգրաւելով իրենց շարքերը:

Լոս Անջելէսեան հայ միութիւններին մէկը իրանահայ միութիւնն է, որը շուրջ վաթսուս տարիների անցեալ ունի, նուիրեալ անձերի յաջորդական աշխատանքի արգասիքով ակնատեսան ենք այսօրու հոյակապ կառուցի, երեք յարկանի գեղեցիկ մի շէնք միութեանական անհրաժեշտ նախադրեալներով: Միութիւնը որոշ չափով ձեռքբերուել է բանկային մեծագումար պարտքից շնորհիւ Տէր եւ Տիկին դուք. Յակոբ եւ Լուդովիկա Այնթապեանների իշխանական նուիրատուութեամբ, թող Աստուած այսպիսի բարերար դէմքերին քաջառողջութիւն եւ արեւշատութիւն պարգեւի, որ իրենց ազգօգուտ նուիրատուութիւններով մեծ ծառայութիւն են մատուցում հայապահպանման գործին:

Միութեան կողմից գրաւոր հրաւեր էի ստացել կիրակի Մարտ 19, 2017-ի կայանալիք վարչութեան ընտրութեան համար, որի հիման վրայ ես եւս ներկայ էի գտնուել: Սա երկրորդ անգամն էր, դարձեալ միութեան ընդհանուր անդամների թուի համապատասխան շատ սակաւ ներկայութիւն, նոյնիսկ մէկ չորրորդ թիւը չլրացնող, ո՛ւր էին միութեանականները, ինչո՞ւ չէին ներկայացել, կարելի է քանի տեսակ պատճառներ թուարկել, թերեւս նկատի ունենալ անհետաքրքրութիւնը եւ անտարբերութիւնը, որը ոչ կառուցողական վերաբերմունք է: Իմ կարծիքով գրաւոր հրաւեր նամակի մէջ թող նշուի՝ ներկայացողը կամ չներկայացողը գրաւոր կամ հեռախօսով տեղեկացնի՝ չգալու պատճառն էլ նշելով: Այդուհանդերձ միութեան խնամակալ մարմնի կողմից՝ թոմիկ Ալեքսանեանը առաջարկեց ընտրութիւն անել՝ կանոնադրութեան բացատրութեամբ հակաօրինական

չգտնելով: Այս ընտրութեան հաւաքին նաեւ ներկայ էր խնամակալ մարմնի փոխ նախագահ՝ դոկտ. Յակոբ Այնթապեանը իր ազնուփայլ Լուսովիկա տիկնոջ հետ: Ընտրութիւնը կատարելու նպատակով նախագահ եւ քարտուղար ընտրուեց: Վարչութիւնը ներկայացրեց իր գործունէութեան բարոյական եւ նիւթական գեղոյցները, բեղուն գործունէութիւն, որն արժանացաւ ծափահարութեան: Ներկաների բարձր գնահատականով արժեւորուեցին գործող կենտրոնական վարչութեան անդամները նախագահութեամբ՝ երիտասարդ եւ կարող ուժ Հովիկ Գաբրիէանի: Երեք նոր անձեր ընտրուեցին փոխարինելով իրենց շրջանը աւարտած երեք վարչականներին, նաեւ ընտրուեցին հաշուեքննիչ յանձնախումբ եւ անձնափոխանորդներ ներկայացած անդամներին համաձայնութեամբ: Վստահ եմ որ ընտրողների անունները միութեան պաշտօնաթերթի «Տեղեկատու» միջոցով կը ծանուցուի, կարիք չկայ կրկնողութեան:

Ներկաների կողմից հարցեր հնչեցին, պահանջ ներկայացուեց գրադարանը վերաաշխատեցնել, Հայաստանում եւ Սփիւռքում հրատարակող նոր գրքերով օժտել եւ ճիւղացնել: Թատերական խումբ կեանքի կոչել, հարցերի պատասխանները համոզիչ չէին: Ախր Իրանահայ միութեան պէս հսկայ միութիւնը կարելի է՞ որ արուեստից եւ որոշ մարզական բաժանմունքներ չունենա՞յ, սկզբնական շրջանում թերեւս չընդառնուի, սակայն հետաքրքրողների թիւը հետզհետէ կ'աճի: Միութեան ղեկավարները գանգատուում են թէ՛ երիտասարդներ չեն գալիս, չեն հետաքրքրուում: Մեծարգոյ ղեկավարներ, դուք երիտասարդներին համար զբաղելու, զարգանալու, ինքնադաստիարակելու եւ իրար հետ ծանօթանալու միջոցներ գոյացրէք եւ քաջալերէք առանց բեռնաւորելով նիւթական վճարումներով, այդ աշխատանքների համար հիմնադրամ ստեղծելով ծախսերը հոգալու համար, յետոյ կը տեսնէք, թէ ինչ աշխուժութիւն եւ եռ ու գեռ կը ստեղծուի եւ բնական ճանապարհներով սերնդափոխութիւն տեղի կ'ունենայ, երիտասարդներ եւ երիտասարդուհիներ իրար հետ կը ծանօթանան եւ հայկական ամուսնական կապեր կը ստեղծուեն: Խնդրեմ՝ գործէք ու ապրէք այս մտքերով, այն ատեն կը տեսնէք ձեր աշխատանքի քաղցր պտուղները գոհ եւ ուրախ հոգեկան բաւարարութեամբ:

ՅՈՒՇԵՐ

ԲԵՄԱԴՐԻՉ-ԴԵՐԱՍԱՆ ԺՕՐԺ ՍԱՐԳԻՍԵԱՆ ԵՒ ՏԱՂԱՆԴԱԽՈՐ ԳՐԻԳՈՐ ՍԱԹԱՄԵԱՆԸ

ԳՐԻԳՈՐ ԸՆԵՆԱՆ

Համաազգայինի Պէյրութի «Գասպար Իփէկեան» թատերախումբի տարիներու տաղանդաւոր դերասան-բեմադրիչ ժօրժ Սարգիսեան օր մը կէսօրուան ճաշի հրաւիրեց զիս, շատ կարեւոր խօսակցութեան մը համար:

- Գրիգոր, վերջապէս դերասան-բեմադրիչ մը կ'երագէի, գտայ, ըսաւ ուրախութեամբ:

- Օ, վերջապէս մէկը հաւնեցար... ո՞վ է այդ երջանիկը, ըսի խանդավառ:

- Միայն դուն կրնաս յաջողցնել եւ իրականացնել այս երազս, այսպէս ըսին մերիները, համոզիչ շարունակեց բարեկամ բեմադրիչը:

- Դեռ անունը չտուիր, շուտ, ըսէ, պատասխանեցի արագ մը:

- Գրիգոր Սաթամեանն է... անոր մէկ նոր թատրոնը տեսայ... ըսաւ մէկ շունչով:

- Օ, հոյակապ է, ըսի արագ մը ուրախացած:

- Ինչպէ՞ս կրնաս մեզի կապել, մէկ երկու տարիէն մեր թատերախումբը իրեն կը յանձնեմ, շարունակեց իր խօսքը զիս համոզելու եղանակով:

- Լաւ գտեր ես, ընտրութիւնը լաւ է, հոյակապ է, բայց ցաւ ի սիրտ սիրելի ժօրժ, յայտնեմ, որ Սաթամեանը հարիւր տոկոսով Բարեգործականի անդամ է, ձեր խումբին չի պատկանիր եւ չի մտնէր... ըսի, մտահոգութիւն յայտնող եղանակով:

- Է՛հ, այդ մէկը քու գործը պիտի ըլլայ՝ շարունակեց ան:

- Միւրելի ժօրժ, ես այդ գործին մէջ չեմ կրնար մտնել, ըսի համոզիչ:

- Ինչպէ՞ս թէ չըլլար. Ըսաւ քիչ մը վրդոված, դուն ամէն բանի մէջ կը մտնես եւ կը յաջողցնես: Նոյնիսկ ինծի կեանքի ապահովագրութիւն ապահովեցիր:

- Հոգիդ սիրեմ, ըսի դարձեալ համոզելով, սակայն այս մէկը կարելի չըլլար:

- Գիտեմ, քովդ ամէն բան կ'ըլլայ, մի մոռնար:

- Բայց դուն ալ մի մոռնար, որ «Գրիգոր» յունարէն բառ մըն է, որ արթուն կը նշանակէ եւ Սաթամեանը այդ մէկը գիտէ...:

ՀՈԼԻՎՈՒՏԻ Ս. ՅՈՎՀԱՆՆՈՒ ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՄԵՆԱՄԵԱՅ «ՄԻՋԻՆԲԸ»

ՅՈՎՀԱՆՆԵՍ ՍՐԿ. ԳՈՒՄՐՈՒԵԱՆ


Քառասնորդական պահի ճանապարհորդների համար հոգեւոր ուրախութեան օր է Միջինքը: Այն է այսօր Տօնացոյցի համաձայն տեղի է ունենում Աղուհացի շրջանի 24-րդ օրը, որով կիսուում է Մեծ Պահքը: Այդ առթիւ յատուկ եկեղեցական արարողութիւններ չկան, բայց Հոլիվուտի Ս. Յովհաննու կարապետ եկեղեցում այն աւանդաբար նշուում է մեծ շուքով:

Ուշագրաւ է, որ անցնող տարուայ Նոյեմբերի 6-ից եկեղեցում դադարեցուել են հոգեւոր արարողութիւնները եւ մեկնարկել է երկար սպասուած սրբազան վերաշինութիւնը: Չունենալով եկեղեցական պայմաններ եւ հաւատարիմ ձեւաւորուած սովորութիւն՝ Չորեքշաբթի, Մարտի 22-ին, երեկոյեան ժամը 6:30-ին, ծխական անդամները կարօտով, սիրով եւ ուրախութեամբ հաւաքուել էին եկեղեցու «Տաղկեան» մշակութային կենտրոնում, ուր իւրաքանչիւր հոգեպարար միջոցառում տեղի ունեցան Հանգստեան ու Խաղաղական ժամ



մեր գութիւններ: Միջադիւն կատարուող հսկման ընթացքում ներկաներն ունեցան ինքնաքննութեան եւ խոկալու հրաշալի առիթ: Շուրջ 250 հաւատացեալների շուրթերից սրտաբուխ աղօթք էր բարձագւում նաեւ եկեղեցու ապահով ու շուտա-

Շար.ը էջ 16



ՄԵԾԱՐԱՆՔԻ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ

Նուիրում՝

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԱՑԵԱՆԻ

Ազգային-հասարակական, Կազմակերպական և Մարզական Գործունէութեան 65-ամեակին


Կազմակերպութեամբ՝

.ՊԷՅԼԱՆԻ ՀԱՅՐԵՆԱԿԱՑԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԵՒ ՀԱՅ ՄԱՐՄՆԱՄԱՐՁԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ (Հ.Մ.Մ.)

— Գեղարուեստական Յայտագիր —

Հինգշաբթի, Ապրիլ 6, երեկոյեան ժամը 7:30-ին, Ս. Ղեւոնդեանց Մայր Տաճարի Չորայեան Թանգարանին մէջ, 3325 N. Glenoaks Blvd., Burbank, CA 91504

Հիւրասիրութիւն



Մուտքը՝ ազատ

ՀԲԸՄ-Ի ՎԱՉԷ ԵՒ ԹԱՄԱՐ ՄԱՆՈՒԿԵԱՆ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ ԵՐԵՔ ՊԱՏՈՒԱԲԵՐ ՅԱԶՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Ինչպէս ծնող մը արդարօրէն կ'ուրախանայ ու կը հպարտանայ իր զաւակին կամ զաւակներուն ձեռք բերած յաջողութիւններով, նոյնպէս ալ Հայ Վարժարանը համայնական ուրախութիւն կ'ապրի իր ուսանողներուն ձեռք ձգած նուաճումներով ու յաջողութիւններով: Արդարեւ ճիշդ է, որ մէկին յաջողութիւնը բոլորին յաջողութիւնն է, եւ մէկին ուրախութիւնը՝ բոլորին ուրախութիւնն է:

Անցնող շաբաթներուն ՀԲԸՄ-ի Վաչէ եւ Թամար Մանուկեան Երկրորդական Վարժարանի մեծ ընտանիքը արդար հպարտութիւն ու ցնծութիւն ապրեցաւ, երբ ներգաղութային մակարդակի վրայ, զանազան միջոցառումներու ընթացքին՝ Վարժարանս ներկայացնող աշակերտները առաջնակարգ ու պատուաբեր դիրքեր գրաւեցին:

ՄԻՋ-ԴՊՐՈՑԱԿԱՆ ՀՈՒՏՈՐԱԿԱՆ ՄՐՅՈՒՄ



Շաբաթ, 4 Փետրուար 2017-ին, Վարժարանիս աւարտական դասարանի երկու սաներ՝ Արի Էքմէքեան եւ Դանիէլ Մուրատեան, մասնակցեցան Հայ Կրթական Հիմնադրամին կողմէ կազմակերպուած «Հոնորական մրցում»ին:

Մրցոյթը բաղկացած էր երկու անջատ մասերէ. Հայերէն եւ Անգլերէն: Հայերէն բաժնին մասնակցող աշակերտները, իրենց նախասիրութեամբ եւ ընտրութեամբ, պէտք էր ընտրէին Հայ իրականութեան ներս - անցեալի թէ ներկայի - առաւել ազդեցութիւն թողած հռչակաւոր հայ դէմք մը, եւ հոնորական ոճով գաջն ներկայացնէին, թէ ինչպիսի՜ ազդեցութիւն ու հետք թողած է տուեալ անձը իր գործունէութեամբ Հայ ժողովուրդին վրայ ընդհանրապէս եւ Հայ նոր սերունդին վրայ յատկապէս:

Վարժարանիս կողմէ Հայերէն բաժնին իր մասնակցութիւնը բերաւ Արի Էքմէքեան, որ ներկայացուց Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ Խրիմեան Հայրիկի անձն ու թողած անզուգական վաստակը Հայ Դատի մարզէն ներս:

Իսկ Անգլերէն բաժնին մասնակող աշակերտները պէտք էր խօսէին հայկական ինքնութիւնը սփիւռքի տարածքին ինչպէ՛ս պահպանելու գործօնին մասին: Այս բաժնին յանուն Վարժարանիս մասնակցեցաւ Դանիէլ Մուրատեան, որ շեշտեց, թէ մենք կրնանք մեր հայ ինքնութեան պահպանման նպաստել՝ մեր լեզուին, մեր մշակոյթին ու մեր համայնքին ծառայելով, անկախ մարդու տարիքէն կամ ունեցած կարգավիճակէն:

Մեր երկու աշակերտներուն մօտ մեծապէս զգալի էր պատ-

րաստուածութեան լրջութիւնը եւ նիւթը ներկայացնելու իրենց հմտութիւնը, ահա թէ ինչո՛ւ անոնք ձեռնհասօրէն նեկայացուցին իրենց հոնորական ճառը:

Հպարտութեամբ կ'ուզենք յիշատակել եւ միաժամանակ շնորհաւորել Արի Էքմէքեանը, որ Հայկական բաժնի մրցոյթին ապահովեց առաջին դիրքը:

ՄԻՋ-ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԵԱՆ ՄՐՅՈՒՄ



Շաբաթ, 27 Փետրուար 2017ին, Վարժարանիս խումբ մը աշակերտներ մասնակցեցան «Ամերիկայի Հայ Ճարտարագէտներ եւ Գիտնականներ»ու (Armenian engineers and Scientists of America) կազմակերպած «Գիտութեան մրցում»ին (Science Fair), որուն կրնան մասնակցել թէ Հայ վարժարաններ եւ թէ օտար վարժարաններ յաճախող հայ աշակերտները միայն:

Սոյն մրցումին իւրաքանչիւր աշակերտ գիտական աշխատանքով եւ նորարարութեամբ մը կը ներկայանար: Շատ հետաքրքրական էր դիտել դեռ նոր բողբոջող ու փթթող պատանի գիտասիրներու մտքի թռիչքը, զիրենք շահագրգռող նիւթի պատրաստուածութիւնն ու անոր ներկայացումը:

Տարբեր վարժարաններէ եկած

ուսանողներու մէջ մեր աշակերտները փայլեցան ո՛չ միայն իրենց ներկայութեամբ, այլ մանաւանդ՝ բազմաթիւ մրցանակներ նուաճելով:

Արդարեւ Senior Life Science-ի առաջին տեղը գրաւեցին Վարժարանիս աշակերտներէն՝ Նարեկ Տատուբեան եւ Էթան Քէշիշեան: Senior Physical Science-ի առաջնութիւնը շահեցաւ Սէրա Այնթապեան, իսկ երրորդ տեղը գրաւեց Կալին Աղէկեան: Իսկ Սթեֆանի



կարդակներէ. Նախակրթարան, միջնակարգ եւ երկրորդական: Վարժարանիս կողմէ մրցոյթին իրենց մասնակցութիւն բերին երկու տաղանդաւոր աշակերտներ՝ Աղէկ Աղէկեան եւ Բիթըր Պետրոս Տէրպետրոսեան:

Երիցս անգամ ուրախութիւնն ունինք յայտարարելու, որ երկրորդական բաժնի ստորաբաժանումին մէջ առաջնութիւն շահեցաւ 11-րդ դասարանէն Բիթըր Պետրոս Տէրպետրոսեան:

Ի սրտէ կը շնորհաւորենք վերոյիշեալ մրցումներուն իրենց մասնակցութիւնը բերած մեր բոլոր աշակերտները, անոնց մաղթելով բարի երթ ու նորանոր նուաճումներ: Վարձքը կատար մեր սիրելի ուսուցիչներուն, եւ աչքը լոյս Վարժարանիս տնօրէնութեան եւ բոլոր ծնողներուն:

ԾԱՆՕԹ: Մեր հայրենակիցներուն կ'ուզենք տեղեկացնել, թէ մեր տասնամեակամեայ Վարժարանէն ներս արդէն տասը տարիներէ ի վեր կը գործէ ընտրովի դասարաններէ կազմուած «Հայ Թատրոն» խումբը, որուն պատասխանատուն ու դաստիարակն է Օրդ. Լորա Գուլումեան:

«Հայ Թատրոն» աշակերտական խումբը, առկայ Հայկական բոլոր վարժարաններուն մէջ միակ թատերական խումբն է, որ ամէն տարի բարձր խաղարկութեամբ հանրութեան կը ներկայացնէ Հայ

Շար.ը էջ 19

Կազմակերպութեամբ՝
Նոր Սերունդ Մշակութային Միութեան եւ
Սահակեան Մանուց Միութեան

ՅԻՇԱՏԱԿԻ ԵՐԵԿՈՅ
Նուիրուած Բանաստեղծ, Մանկավարժ,
Մշակութային եւ Հանրային Գործիչ՝

ՊԷՊՕ ՄԻՄՈՆԵԱՆԻ
Ծննդեան 80-ամեակին եւ բեղուն վաստակին

Կը զեկուցեն՝
Տք. Արշակ Գազանճեան
«Մտատրակաւոր եւ Մշակութային Գործիչ»

Գաբրիէլ Մուրյեան
«Մարդը եւ Հանրային Գործիչ»

Տեղի կ'ունենայ
Հինգշ. Մայիս 4, 2017-ին
Երեկոյեան ժամը 8-ին

ՀԿԲՄ-ի Կարօ Սողանալեան սրահէն ներս
1060 N. Allen Ave. Pasadena, CA 91104



ՄԱՐՁՅԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ ՅԵՐՈՍ ՓՈՐՁԱՐԿՈՂ ՕԴԱՉՈՒ ՍՏԵՓԱՆ ՄԻԿՈՅԵԱՆԸ



Մարտի 24-ին կեանքի 95-րդ տարում մահացել է Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ վաստակավոր փորձարկիչ օդաչու ավիացիայի գեներալ-լեյտենանտ Ստեփան Միկոյանը, որը նշանակալի ավանդ է ներդրել հայրենական ավիացիայի զարգացման գործում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, յայտնել է Ռուսաստանի «ՄիԳ» ինքնաթիռաշինական կորպորացիայի մամուլի ծառայությունը:

«ՄիԳ» կորպորացիայի կոլեկտիվը խորը ցավակցությամբ է յայտնում ընտանիքին եւ բոլոր նրանց, ովքեր մոտիկից զիտէին Ստեփան Անաստասովիչին: Կեանքից նրա հեռանալը կորուստ է հայրենական ողջ ավիացիայի համար: Նա երկար ու արժանավայել կեանք ապրեց: Նրա անունն ընդմիջում կանգնեց ավիացիայի պատմության եւ մեր յիշողության մէջ», - ասուած է մամուլի ծառայության հաղորդագրության մէջ:

Ստեփան Միկոյանը ծնուել է 1922 թուականի Յուլիսի 12-ին Թբիլիսիում խորհրդային ակադեմիայի պետական գործիչ եւ Սոցիալիստական աշխատանքի ապագայ հերոս Անաստաս Իլանի Միկոյանի ընտանիքում: 1941 թուականին ավարտել է օդաչուների կազինեան ուսումնական ավիացիոն դպրոցը, իսկ նույն տարու աշնանը ծառայել է ՄիԳ-15-ի օդաչու ղեկավար: Հայրենական մեծ պատերազմի տարիներին որ-

պէս փորձարկիչ օդաչու մարտնչել է 11-րդ, 32-րդ գուարդիական եւ 12-րդ գուարդիական ավիացիոն գնդերի կազմում:

1951 թուականին ավարտել է Ժուկովսկու անուան Ռազմաօդային ինժեներային ակադեմիան եւ թռիչքային-փորձարարական աշխատանքի անցել Ռազմաօդային ուժերում: 23 տարու ա ընթացքում փորձարկել է «ՄիԳ» մակնիշի մարտական ինքնաթիռներ: 1975 թուականին ՄիԳ-25 ինքնաթիռի պետական փորձարկումներ անցկացնելու համար արժանացել է Խորհրդային միության հերոսի կոչման:

Մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, Միկոյանը թռիչքներ էր կատարում ընդհուպ մինչեւ 1978 թուականը: Ընդհանուր առմամբ իւրացրել է 102 տեսակի թռչող ապարատներ, այդ թուում՝ ՄիԳ-23, ՄիԳ-25 եւ ՄիԳ-27:

Միկոյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության մրցանակի դափնեկիր էր Ռուսաստանի Ռազմաօդային ուժերի զարգացման գործում ներդրած զգալի ավանդի համար, պարգևատրուել էր Լենինի, Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշաններով, Կարմիր աստղի չորս շքանշաններով, մեդալներով, այդ թուում՝ «Մարտական վաստակի համար», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Լուսաբանութեան եւ Թղթաբանութեան

Շարունակուած էջ 7-էն

յացնէր ժողովի տեղապահի ընտրության մասին որոշումը:

Արամ Արքեպիսկոպոս Աթէշեան ալ թէ իր տուած հարցազրոյցներուն մէջ կը շեշտէ թէ ինք պետութեան կողմէ պաշտօնապէս ճանաչում տեսած փոխանորդ է եւ թէ «Ակոս»-ի նախորդ թիւին մէջ Չաքարիա Միլտանօղլուի պնդումներուն պատասխաններ կը փութացնէ:

ՄԵԾԱՐԱՆՔԻ ԵՐԵԿՈՅ

Շարունակուած էջ 8-էն

միասնական եւ ծրագրուած աշխատանքով դարձան ելու հրամայականը:

«Մասիս» շաբաթաթերթի խմբագրութիւնը ջերմօրէն կը շնոր-

Այդ բոլորին մէջ յատուկ նշանակութիւն ունի Գերմանիոյ Առաջնորդարանի ծիսական խորհուրդի շնորհաւորական նամակը ուղղեալ Գարեգին Արքեպիսկոպոս Պէքճեանին:

Ոմանք լուսաբանութեան, ոմանք ալ լոկ թղթաբանութեան ակնկալութիւնով գրուած նամակներու տարափին մէջ տակաւին անլուծելի կը մնայ պատրիարքի ընտրութեան խնդիրը:

«ԱԿՕՍ»

հատրէ Տիար Փանոս Թիթիգեանը, Հայրապետական կոնդակով եւ «Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպ» շքանշանով արժանատրապէս պարգեւատրուելու ուրախ առիթով եւ կը մաղթէ քաջաւորջ, երկար եւ արդիւնաշատ կեանք:

«Մասիս»

ՄԱՐՁՅԵԼ Է ՖՐԱՆԿ ՍԻՆԱՏՐԱՅԻ ՅԱՅՏՆԻ ԵՐԳԻ ՅԵՂԻՆԱԿ ՈՒ «ՍԻԿԱՐԻ ԼԵԳԵՆԴ» ԱՌՕ ՈՒՎԵՋԵԱՆԸ

Միացեալ Նահանգներում բնակուող դաշնակահար, ջազ երաժիշտ Աւօ Ուվեգեանը, ով աշխարհում առաջատար AVO ֆիրմայի սիգարետների ստեղծողն է, մահացել է կեանքի 91-րդ տարում: Ինչպէս հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին յայտնում է Mens Journal-ը:

Ուվեգեանը ծնուել է 1926 թուականին Լիբանանում, խօսել է շուրջ մէկ տասնեակ լեզուներով, այդ թուում «պարսկերէն, ֆրանսերէն, թուրքերէն ու անգլերէն: Ժամանակին նա Cigar Journal-ին տուած հարցազրոյցում ասել էր. «Սովորաբար ես մտքում հաշուում եմ հայերէն: Երգուելու համար լաւագոյն լեզու եմ համարում թուրքերէնը, իսկ գեղեցիկ կանանց մասին երազելիս լաւագոյն լեզուն ֆրանսերէնն է»:

Որպէս երաժիշտ՝ Ուվեգեանը ճանապարհորդել է ողջ աշխարհով, նուազեւ է իրանի Շահի համար:

1960-ականներին սկսել է գրել երգեր: Առաջին երգը, որը ստեղծել է, կոչուում էր «Կոտրուած կիթառ»: Ուվեգեանն այդ տարիներին բնակուել է Նիւ Եորքում, երբ նրա ընկերներից մէկը ասում է, որ Նիւ Ճըրզից մի երգիչ ինչ-որ նոր չափորոշիչներ է փնտուում: Այդ մարդու անունն էր Ֆրանկ Սինատրա: 1966 թուականին Ուվեգեանը նրա



համար նուագում է «Կոտրուած կիթառ» երգը, որի երաժշտութեանը Սինատրան սիրահարուում է: Նա համոզում է Աւօյին նոր երգ գրել. այդ երգը դառնում է Սինատրայի յայտնի «Strangers in the Night»-ը («Գիշերուայ անծանօթները»):

Սկզբնական շրջանում Աւօ սիկարներ էր պատրաստում իր իր ընկերների համար: 1988 թուականին նա տասը տուփ իր սիկարներից ուղարկում է աշխարհահռչակ Davidoff ընկերութիւն: Սիկարները շատ արագ վաճառուում են, ընկերութիւնը նոր պատուէր է անում: 1995 թուականին Davidoff ընկերութիւնը 10 միլիոն տոլարով գնում է AVO սիկարային բրենդի իրաւունքները:

ՀՈԼԻՎՈՒՏԻ Ս. ՅՈՎՀԱՆՆՈՒ ԿԱՐԱՊԵՏ

Շարունակուած էջ 14-էն

փոյթ վերակառուցման, նուիրատուների, սպասաւորների, շինարարների եւ Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցու Մեծ Ընտանիքի անասանութեան համար:

Ժամասացութեան ավարտին, առաքելական սովորութեան համաձայն, ներկաները ճաշակեցին սիրոյ ընթրիք: Եկեղեցու պաշտօնէութիւնը պատրաստել էր գեղեցիկ անակնկալ՝ երեկոն համեմելով գեղարուեստական յայտագրով:

Հանդիսութեան սկզբում իր օրհնութեան խօսքն ասաց եկեղեցու հովիւ, արժանապատիւ Տ. Մանուկ աւագ քահանայ Մարգարեանը, ապա համայնքի տա-

ղանդաւոր մտաւորականներից Յարութիւն Ֆողուլեանը օրը համեմեց իսահակեանական շնչով ու ոգով: Իր ազգային ու աշուղական կատարումներով ներկաներին խանդավառեց «Ժողովրդական երգիչ» նախագծի մասնակիցներից Սուրէն Աւոյեանը:

Նմանօրինակ հոգեմտաւոր ձեռնարկները՝ լի մշակութային ու անանց արժէքներով, ուժ են հաղորդում Մեծ Պահքի հաւատաւոր ուխտաւորներին՝ դառնալով դեղ ու դարման հայրենակարօտ ու աստուածասէր սրտերի համար:

Վերջում հովուի «Պահպանիչ» աղօթքով ու ջերմ բարեմաղթանքներով ներկաները մեկնեցին՝ իրենց հետ տանելով սէր եւ օրհնութիւն:

ԱՐՄԵՆ ԱՆԱՍԵԱՆԻ ԵՒ ՅԱՐՈՒԹ ՄԵՆԷՔԵՐԻՍԵԱՆԻ

Շարունակուած էջ 8-էն

նոցին մէջ: Արուեստի ուսուցչապետի տիտղոսին համար հետեւած է Մանհաթանի երաժշտանոցի դասընթացներուն, Արգատի Արանովի վերահսկողութեան ներքեւ: Յ. Սէնէքէրիմեան մենահամերգներով եւ սենեկային նուագախումբերով, մեկնաբանած է աշխարհահռչակ երժիշտներու գործերը:

Համերգի ավարտին ներկանե-

րը յոնկայս եւ երկարատեւ ծափահարութիւններով իրենց գնահատանքն արտայայտեցին գոյգ արուեստագէտներուն մաղթելով նորանոր յաջողութիւններ:

Կ'իմանանք թէ Արմէն Անասեան, մօտ առենէն կը մեկնի Ռուսաստան, ելոյթներ ունենալու մասնաւորաբար Պուզարեսի սիմֆոնիք նուագախումբին հետ:

Բարի երթ:

Գ. ՄՈԼՈՅԵԱՆ

ԽՆԱՄԱԿԱԼ ԿՈՒՉՈՒԻ ԹԱՅԱՆԿԱՅԻ ՄԵՉ
Տարեց այր մարդու համա: Անձնական ինքնաշարժ ունենալը եւ արմետահայերէն խօսիլը՝ պայման, փորձառութիւն ունենալը՝ նախընտրելի. Հեռ. 818.448.2607:

Ձեր Ծանուցումները Վստահեցէք «Մասիս» Շաբաթաթերթին

ՍԵՐԸ ԻՆՉՊԵՍ ՊԱՅՊԱՆԵԼ

Ուսուցման ստիբիլիտետը սեր էրե-
ւոյթը՝ հոգեբանները եկած են այն
եզրակացութեան, որ իրականու-
թեան մէջ սիրահարուիլը շատ
դժուար է, աւելի դժուար է պահ-
պանել այդ զգացումը եւ ծոնկի
չիջնել տարբեր դժուարութիւննե-
րու առջեւ: Իսկ ինչպէ՞ս կարելի է
պահպանել սէրը:

Նոր հետաքրքրութիւններ եւ
անհատական զարգացում:

Մարդը միշտ կը փորձէ զար-
գանալ, ձեռք բերել նոր գիտելիք-
ներ, հմտութիւններ, հետաքրքրու-
թիւններ, փորձ: Այս ամէնը առա-
ւել աշխոյժութեամբ կը կատար-
ուի, երբ ան կը սիրահարուի:

Այս ընթացքին ան կը հանդի-
պի նոր մարդոց, կը գտնէ նոր
ընկերներ, կ'ապրի նոր զգացողու-
թիւններ: Ասիկա բնական գործըն-
թաց է, որ բնորոշ է բոլոր գոյգե-
րուն: Իսկ բաժանման պարագային
տեղի կ'ունենայ յետընթաց, քանի
մարդիկ կը կորսնցնեն իրենց ձեռք

բերած ամէն ինչը:

Յարաբերութիւնները պահպա-
նելու համար պէտք է մշտապէս նոր
երեւոյթներ փնտռել կամ ստեղծել:
Սկզբնական շրջանին (6 ամիսէն
մինչեւ 1 տարի) կարելի է բաժնել
զաղտնիքները, պատմել հետաքրք-
րութիւններու եւ երազանքներու
մասին:

Սակայն անկէ ետք զարգացու-
մը կանգ կ'առնէ: Այնուհետեւ կա-
րելի է գաւակ ունենալ, քանի որ
գաւակի մեծնալուն գուզընթաց,
նոր աշխարհ կը բացուի անոր
ծնողներուն համար, կամ փորձել
գտնել նոր հետաքրքրութիւններ,
որոնք հաճելի պիտի ըլլան գոյգե-
րուն համար:

Ըստ հոգեբաններուն՝ մշտա-
պէս միասին ժամանակ անցնելը
նոյնպէս կատարեալ չիմարութիւն
է: Պէտք է ունենալ անձնական
կեանք, որ պիտի հետաքրքրէ գու-
զընկերը, եւ դուք պիտի ըլլաք
անոր ուշադրութեան կեդրոնին:

ԱՌՈՂԱՊԱՅՈՒԹԻՒՆ ՈՒՏԵԼԻՔԻ ԶԳԱՅՆՈՏՈՒԹԻՒՆԸ-Allergy

Կարգ մը փոքրիկներ ուտելի
ետք կը զգան սիրտխառնուք, քեր-
ուրտուք կամ որեւէ այլ անկանո-
նութիւն: Ծնողքը զինք կ'ուղղեն
զգայնոտութեան-allergy մասնագէ-
տի: Կարգ մը քննութիւններ կա-
տարելէ ետք մասնագէտ բժիշկը կը
կազմէ ուտելիքներու ցանկ մը, որ
կը պարունակէ փոքրիկին համար
արգիլուած ուտելիքներ, որոնք կը
համարուին զգայնոտութեան պատ-
ճառը: Հարցը կը բարդանայ, երբ
կարգ մը փոքրիկներ նոյնիսկ բժիշ-
կին ցուցմունքներուն հետեւելէ ետք
դարձեալ ցոյց կու տան զգայնո-
տութեան նշաններ: Կը կատարուի
երկրորդ քննութիւն եւ յայտնի կը
դառնայ թէ զգայնոտութեան պա-
րագան կարծուածէն աւելի բարդ է:
Արգիլուած ուտելիքներու ցանկը
կը մեծնայ:

Հարցը հոս այն է, որ կարգ մը
քննութիւններ ճիշդ արդիւնքները

չեն տար: Սխալ քննութիւն կատա-
րելու պարագային մենք կը ստա-
նանք սխալ ախտորոշում: Հազա-
րաւոր մարդիկ իրենք զիրենք
հեռու կը պահեն կարգ մը ուտե-
լիքներէ սխալ ախտորոշում կա-
տարելէ ետք:

Մասնագէտներ կը յայտնեն
թէ շատ մը պարագաներու մանկա-
բուժը անծանօթ է այս սխալնե-
րուն: Այս քննութիւնները 20 տարիէ
ի վեր կ'օգտագործուին: Սխալ
ախտաճանաչման պատճառով շատ
մը երեխաներ կ'ունենան ճնշուած
- stressed կեանք մը: Երեխաներ եւ
անոնց ծնողները կ'ըլլան անհան-
գիստ-anxious, սխալ ուտելիք չու-
տելու եւ կ'ըլլան միշտ զգոյշ
արգիլուած ուտելիք չուտելու հա-
մար: Ախտորոշումը պէտք է կա-
տարուի ճիշդ ձեւով մարդոց կեան-
քին մէջ յաւելեալ բարդութիւններ
չստեղծելու համար:

ՍՆՆԴԱԿԱՆՈՆՆԵՐՈՒ ԺՍՏԱԿԱՆ ՅԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՁԵՐ ՈՒՂԵՂԻՆ ՎՐԱՅ

Մննդականոնի հետեւիլը դար-
ձած է նորաձեւութիւն: Մարդիկ
կ'այցելեն աննդականոնի մասնա-
գէտներու, կը հետեւին խիստ ցուց-
մունքներու բարեձեւ մարմին ու-
նենալու համար: Երբեմն այդ աննդա-
կանոնները կրնան ժխտական հե-
տեանքներ ունենալ մեր ուղեղի
գործունէութեան վրայ: Ուղեղին
նախասիրած ուտելիքներն են իւ-
ղով հարուստ, քիչ ածխաջրա-
ծին-carbohydrate պարունակողնե-
րը: Ածխաջրածին պարունակող
ուտելիքները՝ գոց գոյն շաքարը,
քինոսան, լման հացը եւ այլն կրնան

երկար ժամանակի վրայ վնասել
մեր ուղեղին եւ պատճառել շատ մը
հիւանդութիւններ ինչպէս ալզհայ-
մըր, տիմենթիա, adhd, գլխու ցա-
ւեր: Այս ուտելիքներու օգտագոր-
ծումը նուազեցնելով եւ լաւ քոլես-
թերոլ պարունակող ուտելիքներ
օգտագործելով մենք պիտի օգնենք
մեր ուղեղի լաւ աշխատանքին:
Ըստ մասնագէտներու շաքարի շատ
օգտագործումը եւ վատ քոլեսթե-
րոլ պարունակող ուտելիքներու օգ-
տագործումն է ուղեղի եւ սրտանօ-
թային անհանգստութիւններու իս-
կական պատճառը:

ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԸ ՅՈՒՇԵՆ ԱՂՋԿԱՆ ՄԸ ՍԻՐԱՅԱՐՈՒԱԾՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Եթէ աղջկան մը մօտ նկատե-
լի են հետեւեալ նախանշանները,
ուրեմն վստահաբար կարելի է
ըսել, որ ան սիրահարուած է եւ
յանուն իր ընտրեալին պատրաստ
է դիմել իւրաքանչիւր խենթու-
թեան:

Սիրահարուածութեան ըն-
թացքին կնոջ աչքերը կը սկսին
փայլել, կ'ուզէ յաճախ ժպտալ,
սէր տալ բոլորին, որպէսզի անոնք
նոյնպէս ուրախ ըլլան: Այս ժա-
մանակ կը նկատուի նաեւ ցրուա-
ծութիւն:

Յանկութիւն կը յառաջանայ
հիանալի տեսք ունենալ օրուան
ամէն պահուն՝ նոյնիսկ խանութ
երթալու ընթացքին, քանի որ
աղջիկը կը կարծէ, որ հաւանա-
բար այդ նոյն վայրկեանին սի-
րածը պիտի յայտնուի իր ճամ-
բուն վրայ: Աղջիկը կը գնէ նոր
զգեստներ, հագուստներ, շպարի
միջոցներ, կը փոխէ իր ոճը,
սանտրուածքը: Նոյնիսկ կը սկսի
հետեւիլ իր մարմնի կազմուած-
քին՝ այցելելով մարզասրահ կամ
սկսելով մարմնամարզութեամբ
զբաղիլ:

ԵԳԻՊՏԱՅՈՐԵՆԸ ԲՆՈՒԹԵԱՆ ԻՐԱԿԱՆ ՀՐԱՇՔՆ Է

Եգիպտացորենը միակ լայն
սպառում ունեցող ուտելիքն է,
որուն բոլոր մասերը ոսկի կը
պարունակեն, 100 կրամ հատիկ-
ները կը պարունակեն 0.5 միք-
րոկրամ Au, մինչ մարդու մարմ-
նի պահանջարկը կը տարբերի
2-4 մկ սահմաններուն մէջ:

Ոսկիի ազդեցութիւնը մարմ-
նին վրայ՝

* Չափահաս մարդու մարմ-
նին մէջ կայ մօտ 10 մկ Au, որուն
մօտաւորապէս կէսը կը գտնուի
ոսկորներուն մէջ, մնացեալը լեար-
դին ու երիկամունքներուն մէջ:

Ոսկիի կենսաբանական դերը
մարդու մարմնին մէջ կարօտ է
յետագայ ուսուցման ստիբիլիտետին,
սակայն յայտնի են որոշ օգտակար
յատկութիւններ:

* Անիկա կը խթանէ մարմնի
մէջ պղինձի իւրացումը:

* Կը նպաստէ խոնակցնող
յատկելի նիւթերու աշխուժացման:

* Յատուկ հաշուարկուած չա-
փերը կը կիրարկուին աթերոսք-
լերոզի, օսթէոխոնտրոզի, փարո-

տոնդոզի, լեարդի հիւանդութիւն-
ներու, ընկճախտի պարագային:

* Ոսկիին կը զօրացնէ արծա-
թի հակաբորբոքային յատկու-
թիւնները, ունի հակավարակա-
յին ազդեցութիւն:

* Կը բարձրացնէ դիմադրո-
ղականութիւնը:

Ոսկիի եւ եօտի համադրու-
թիւնը.

* Եօտացուած ոսկին յայտնի է
իբրեւ հակակարծրախտային (սքլե-
րոզ) դեղորայք, որ չունի հակառակ
ազդեցութիւններ եւ յաճախ կը
կիրարկուի ծերացող մարմնին բնո-
րոշ հիւանդութիւններու բուժման
համար: Ասիկա հնագոյն ժամա-
նակներէն յայտնի միջոց է:

* Ոսկիի տարբեր՝ աղային
միացումներու հիմքին վրայ կը
պատրաստուի դեղորայք որոշ
հիւանդութիւններու, ինչպէս
փոքրիկի հետեւանքով յառա-
ջացած արթրիտի բուժման հա-
մար: Նման դեղերը կրնան յառա-
ջացնել թունաւորում՝ չարաշա-
հելու պարագային:

ԱՄԵՆ ՕՐ ԼՈԼԻԿԻ ՀԻԹ ԽՄԵԼՈՒ 9 ՊԱՏՃԱՌ

Լոլիկը յաճախ կ'օգտագործուի
աղցաններու, ապուրներու եւ թա-
ցաններու մէջ: Անիկա նաեւ կ'օգ-
տագործուի հիւթ պատրաստելու
համար: Սակայն քիչերը գիտեն
լոլիկի հիւթի աննդարար յատկա-
նիշներուն մասին: Լոլիկի հիւթը կը
պարունակէ շաքար մը բաղադրիչներ,
եւ, եթէ զայն խմէք կանոնաւոր
կերպով, պիտի նկատէք ընդհանուր
առողջութեան բարելաւում:

1. Լոլիկի հիւթը կը պարու-
նակէ մեծ քանակով վիթամիններ:
Թարմ լոլիկի հիւթը հրաշալի
աղբիւր է վիթամին A-ի եւ C-ի:
Կանոնաւոր օգտագործման պարա-
գային կը կանխարգիլէք տեսողու-
թեան հետ կապուած խնդիրները
եւ կ'ամրացնէք դիմադրողականու-
թիւնը, կ'ամրացնէք ոսկորներն ու
ակունքները:

2. Կը կանխարգիլէ քաղցկեղը:
Լոլիկը լիզոբիւրի աղբիւր է, որ կը
կանխարգիլէ քանի մը տեսակ քաղց-
կեղներու տարածումը, ներառեալ՝
թոքերու քաղցկեղ, կրծքագեղձի
քաղցկեղ, շագանակագեղձի քաղց-
կեղ եւ ենթաստամոքսային գեղձի
քաղցկեղ:

3. Կը կանխարգիլէ սրտի
հիւանդութիւնները: Լոլիկը հա-
րուստ է վիթամին B6-ով, իսկ
հիւթը լաւագոյն կանխարգիլիչ մի-
ջոցն է, երբ խօսքը կը վերաբերի
սրտի հիւանդութիւններուն:

4. Լոլիկի հիւթը կ'իջեցնէ
քոլեսթերոլի մակարդակը: Ոչ կա-
նոնաւոր աննդականոններու պատ-
ճառով շատերը ունին քոլեսթերո-
լի առնչուած խնդիրներ: Լոլիկի
հիւթը հարուստ է մանրաթելերով,
որոնք կը բարձրացնեն լաւ քոլես-

թերոլի մակարդակը եւ կ'իջեցնեն
վատը:

5. Լոլիկի հիւթը կ'օգնէ ազա-
տելու աւելորդ կշիռքէն: Լոլիկի
հիւթի մանրաթելերը յագեցուա-
ծութեան զգացողութիւն կու տան
եւ կ'օգնեն, երբ աննդականոնի կը
հետեւիք: Այս հիւթը նաեւ կը
սնուցանէ մարմինը աննդարար տար-
րերով, որոնք դրական ազդեցու-
թիւն ունին ամբողջ մարմնին վրայ:

6. Լոլիկի հիւթը կը հեռացնէ
թոյնները: Դժբախտաբար, մեր մար-
մինը լի է թոյներով եւ տարբեր
յաւելումներով: Լոլիկը կը պարու-
նակէ քլոր եւ ծծումբ, որոնք կը
բարելաւեն երիկամներու եւ լեար-
դի աշխատանքը:

7. Անիկա կը վերացնէ ազատ
ուատիքայինները: Ազատ ուատիքալ-
ներու յառաջացումը կանխելու հա-
մար, օրական պէտք է մէկ գաւաթ
լոլիկի հիւթ խմել: Ազատ ուատի-
քայինները շատ վնասակար են, անոնք
կրնան նոյնիսկ քաղցկեղի յանգեց-
նել: Լոլիկը հակաթոյններու հրա-
շալի աղբիւր է, որ կը կանխարգիլէ
ազատ ուատիքայիններու յառաջա-
ցումն ու անոնց վատ ազդեցու-
թիւնը:

8. Լոլիկի հիւթը կը բարելաւէ
մորթը: Չայն կրնաք քսել մորթին
վրայ: Լոլիկի հիւթը կը ճերմկցնէ
մորթը, կը կանխարգիլէ բշտիկնե-
րը, կը ծածկէ ծակոտիները:

9. Անիկա կը խթանէ աղիքնե-
րուն աշխատանքը: Ամբողջ աշ-
խարհի մէջ միլիոնաւոր մարդիկ
ունին աղիքներու խնդիրներ: Այս
պարագային լաւագոյն միջոցը լո-
լիկի հիւթն է:

Պատրաստեց՝ ՆԱՐԻՆԷ Ն.

Հայաստանի Հաւաքականը 2-0 Հաշուով Յաղթեց Ղազախստանին



Ֆուտպոլի աշխարհի 2018 թուականի առաջնութեան ընտրական փուլի E խմբի 5-րդ տուրում Հայաստանի հաւաքականը «Հանրապետական» մարզադաշտում հիւրընկալեց Ղազախստանի ազգային թիմին եւ յաղթեց 2:0 հաշուով:

Առաջին խաղակէստում կողմերին չյաջողուեց գրաւել դարպասները: Երկրորդ կէսի 64-րդ րոպէին հիւրերը մնացին 10 հոգով, քանի որ Սերգէյ Մալին երկրորդ դեղին քարտը ստացաւ եւ հեռացուեց խաղադաշտից:

Հայաստանի հաւաքականը շուտով օգտուեց թուալին առաւելութիւնից: Հանդիպման 73-րդ րոպէին Հենրիխ Մխիթարեանը հաշուենկատ հարուածով բացեց հաշիւը, իսկ երկու րոպէ անց Արագ Օզբիլիսը երկրորդ անգամ գրաւեց Ղազախստանի հաւաքականի դարպասը՝ 2:0:

Այդպիսով, Հայաստանի ընտրանին երկրորդ յաղթանակը տարաւ ընտրական մրցաշարում եւ վաստակեց 6 միաւոր: Այժմ Հայաստանի հաւաքականը Դանիայի հետ բաժանում է 3-4-րդ տեղերը, սակայն դանիացիները մէկ խաղ քիչ են անցկացրել:

Նշենք, որ յաջորդ հանդիպումը Հայաստանը կ'անցկացնի Յունիսի 10-ին, Չեռնոգորիայում, որտեղ կը մրցեն այդ երկրի հաւաքականի հետ:

Յենրիխ Մխիթարեան. «Չեմ Կարող Միշտ Տանել Հաւաքականին Իմ Յետեւից, Տղաները Պէտք Է Կարողանան Պատասխանատուութիւն Վերցնել

Առաջին կէսում չկարողացանք մեր պահերն օգտագործել, երկրորդում կարողացանք, մինչեւ վերջ հաւատում էինք մեր ուժերին եւ փորձում խաղալ այնպէս, ինչպէս մարզիչը մեզանից պահանջում էր: Այդ մասին լրագրողների հետ զրուցում ասաց Հայաստանի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը՝ ԱԱ-2018 ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան խաղից (2-0) յետոյ:

«Ծանր աշխատանք տարանք՝ ոչ միայն ֆիզիքայէս, այլեւ՝ հոգեպէս, քանի որ շատ ուշադիր պէտք է գործէին պաշտպանութիւնում, ինչպէս նաեւ՝ ամենակրեւորը տղաները հիմա շատ բարձր տրամադրութեամբ կը վերադառնան իրենց ակումբներ», - ասաց Մխիթարեանը:

Իր խաղի մասին խօսելիս՝ Մխիթարեանը նշեց, որ ինքը չի կարող միշտ տանել հաւաքականին իր հետեւից: «Տղաները պէտք է կարողանան պատասխանատուութիւն վերցնել եւ կարողանան փոխարինել ինձ: Ես փորձում եմ անել հնարաւոր ամէն բան հաւաքականին օգնելու համար, լինում են դէպքեր՝ ստացւում են, լինում են դէպքեր՝ չեն ստացւում», - նշեց նա:

Ինչ վերաբերում է երկրպագուներին, ապա, ըստ Հ. Մխիթարեանի, միշտ հաճելի է տեսնել լեւի-լեցուն մարզադաշտ. «Լաւ կը լինի էլ աւելի շատ մարզասէր տեսնել խաղադաշտում: Քանի որ մենք նրանց համար ենք խաղում, յաղթում ենք նրանց համար եւ կը ցանկանայինք, որ էլ աւելի շատ մարդ լինի մարզադաշտում»:

Անդրադառնալով Գէորգ Ղազարեանի վնասուածքին՝ Մխիթարեանը նշեց. «Չեմ կարող ասել, թէ դա փոխեց թիմի պլանները, քանի որ նա վնասուածք ստացաւ հենց առաջին րոպէին: Տիգրան Բարսեղեանը վատ հանդէս չեկաւ, շատ ակտիւ էր ու փորձում էր թիմին օգնել իր սրտի թիւններով: Գէորգ Ղազարեանին առողջութիւն եմ մաղթում, դա աւելի կարեւոր է, քան այս յաղթանակը»:

Խօսելով 20-րդ կոլի մասին՝ Մխիթարեանը ասաց. «Պաշտօնական խաղում, չեմ յիշում, երբ էի վերջին կոլը խփել: Եթէ չեմ սխալւում 3 տարի առաջ՝ Դանիայի հետ արտագնա խաղում: Դա այդքան էլ կարեւոր չէ, կարեւորն այն է, որ այսօր յաղթեցինք»:

Դանի Բլինդը Հեռացուեց Հոլանդիայի Հաւաքականից

Դանի Բլինդը հեռացուել է ֆուտպոլի Հոլանդիայի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչի պաշտօնից: Հոլանդիայի ֆուտպոլի ֆեդերացիան այս որոշումն ընդունել է աշխարհի առաջնութեան ընտրական խաղում Բուլղարիայի հաւաքականից 0:2 հաշուով կրած պարտութիւնից յետոյ: Պաշտօնակատար է նշանակուել Ֆրեդ Գրիմը:

55-ամեայ Բլինդը Հոլանդիայի թիմը գլխաւորում էր 2015թ. Յունիսից: Այս ընտրական փուլում թիմը 5 խաղում վաստակել է 7 միաւոր եւ A խմբի չորրորդ տեղում է:

Արթուր Թովմասեանը՝ Մարմնամարզութեան Աշխարհի Գաւաթակիր

Դոհայում տեղի ունեցող մարմնամարզութեան աշխարհի գաւաթի խաղարկութիւնում Հայաստանի ներկայացուցիչներն այսօր առաջին մեդալները նուաճեցին:



Արթուր Դաւթեանը նժոյգ թափեր վարժութիւնում գրաւեց 3-րդ տեղը եւ արժանացաւ պրոնզէ մետալի: Օղակներ վարժութիւնում Հայաստանը ներկայացնող Արթուր Թովմասեանը ոսկէ մետալ նուաճեց՝ զբաղեցնելով 1-ին հորիզոնականը: Նոյն մրցումներում վահագն Դաւթեանը 4-րդն էր:

Արթուր Դաւթեանը հանդէս եկաւ նաեւ ազատ վարժութեան եզրափակիչում եւ զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

Սամուէլ Բադալեանը Եւ Տիգրան Կիրակոսեանը՝ Սամբոյի Աշխարհի Գաւաթակիր

Հայաստանի սամբիստները յաջող հանդէս եկան Մոսկուայում աւարտուած Անատոլի Խառնապիւեի յուշամրցաշարում, որը աշխարհի գաւաթի խաղարկութեան փուլերից մէկն է:



Ինչպէս տեղեկացնում է Հայաստանի սամբոյի մամուլի ծառայութիւնը, մարտական սամբոյի մրցաշարի 62կգ քաշային կարգում մեր սամբիստ Սամուէլ Բադալեանը յաղթել է բոլոր մրցակիցներին եւ հռչակուել աշխարհի գաւաթակիր: Նոյն մրցումներում Մարիկ Նասիբեանը 74 կգ քաշային կարգում զբաղեցրել է 2-րդ, իսկ 52կգ քաշային Ջոն Բալեանը՝ 3-րդ տեղը:

Մարզական սամբոյի մրցաշարում վանաձորցի սամբիստ Տիգրան Կիրակոսեանը յաղթող է ճանաչուել 57կգ քաշային կարգում, իսկ արցախցի Դաւիթ Գրիգորեանը 82կգ քաշային կարգում բաւարաւել է պրոնզէ մետալով:

Այդպիսով, Հայաստանի սամբիստները ընդհանուր հաշուարկով Մոսկուայում նուաճել են 5 մետալ՝ 2 ոսկէ, 1 արծաթէ եւ 2 պրոնզէ:

Արագ Օզբիլիսը Ցանկանում Է Հեռանալ «Բեշկիթաշից»

Ֆուտպոլի Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Արագ Օզբիլիսը ցանկանում է փոխել իր թիմը:

Ինչպէս յայտնում է թուրքական «Միլիէթ» օրաթերթը, «Բեշկիթաշի» հայազգի ֆուտպոլիստը հիասթափուած է իր կարգավիճակից: Բանն այն, որ նա երկար ժամանակ չի ընդգրկուել թիմի հիմնական կազմում եւ չի մասնակցել խաղերին:



Ըստ լրատուամիջոցի, Արագ Օզբիլիսն ակումբի ղեկավարութեանը խնդրել է իրեն վաճառել կամ էլ վարձավճարով տրամադրել մէկ այլ ակումբի: Նշենք, որ ֆուտպոլիստը թուրքական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչեւ 2020 թուականի ամառը:

Ռոնալդուն Եւրոպական Հաւաքականների Պատմութեան Ռմբարկուների Ցուցակում Բարձրացել Է 4-րդ Հորիզոնական

Աշխարհի առաջնութեան նախընտրական փուլի վերջին կայացած տուրում Պորտուգալիայի հաւաքականը 3-0 հաշուով պարտութեան մատնեց Հունգարիային: 2 կոլ խփեց Քրիշտիանու Ռոնալդուն, մեկ անգամ էլ աչքի ընկաւ Անդրէ Սիլվան:

Խփած կոլերի շնորհիւ Ռոնալդուն հաւաքականում իր ցուցանիշը հասցրեց 70-ի եւ, գերազանցելով Ռոբի Քիլին ու Գերդ Միլլերին, եւրոպական հաւաքականների ումբարկուների ցուցակում բարձրացաւ 4-րդ տեղը:

Նշենք, որ առաջին տեղում Ֆրենց Պուշկաշն է, ով 84 կոլ ունի, 2-րդը՝ մէկ այլ հունգարացի Ծանդոր Կոչիշը՝ 75 կոլով, իսկ 3-րդը՝ Միրոսլավ Կլոզեն՝ 71 կոլով: Արդէն յաջորդ խաղում Ռոնալդուն կարող է բարձրանալ 3-րդ հորիզոնական:

ԱԿԵՏԻՍ ՆԱԶԱՐԵԱՆԻ ՑԱԲԱԼԻ ՄԱՅՐՈՒԱՆ ԲԱՌԱՍՆՕՐԵԱԿԻ ՏԽՈՒՐ ԱՌԻԹՈՎ

Կեանքը պարզեւ է Գերբնականից մարդ արարածին: Քաջ գիտակցում ենք, որ մարդու կեանքը անցողական է, երանի ենք տալիս այն մարդուն, որ արժանավայել կեանք է ապրում՝ օգտակար լինելով շրջապատին իր գործերով եւ արարումներով: Մեր կեանքից հեռացած Աւետիս Նազարեանը մէկն էր այն մարդկանցից, որ իր կեանքն իմաստաւորեց օգտակար ծառայութեամբ: Այս գրութեամբ ներկայացնում ենք պատկառելի տարիքում 2017-ի Փետրուար 15-ին հոգին աւանդած Աւետիս Նազարեանի կեանքի համառոտ պատկերը:

Աւետիս Նազարեանը ծնուել էր 1920 թուականին, Իրանի կենտրոնական նահանգի Քալաւա գոտւ հայաբնակ գիւղում: Եօթ տարեկանում յաճախում է գիւղի հայոց տարրական դպրոցը եւ աւարտում: Ուսուցիչները 1915-ի թրքական կոտորածից մազապուրծ հայեր էին: Տասնվեց տարեկանից աշխատանքի է անցնում զբաղուելով առեւտրական խանութպանութեամբ: 1940-ին քսանութ տարեկանում ընտրուում է դպրոցի հոգաբարձութեան անդամ եւ նուիրում է ազգային հասարակական ծառայութեան: Այն օրերին Թեհրանից «Ալիք» օրաթերթ էր ուղարկւում իր խանութի հասցէով եւ բաժանուում էր ընթերցասէրներին: 1942-ին ընտրուում է հոգաբարձութեան նախագահ, ապա 1944-ին շրջանի կառավարական պատասխանատուների եւ ժողովրդի կողմից ընտրուում է տանուտէր (գիւղապետ): 1946-ին ամուսնանում է համագիւղացի Ղազար Իսկանդարեանի դստեր՝ Սառայի հետ, բախտաւորուում է վեց զաւակներով, երկու տղայ՝ Անդրանիկ եւ Էդիկ, չորս դուստր՝ Եւգենի, Ֆրոնա, Վալորիա եւ Օֆելիա:

Աւետիս Նազարեանը առընթեր իր հասարակական ծառայութիւնների ունէր իր սեփական գիւնեգործութեան աշխատանքը, իր այգու բերքը օգտագործելով պատրաստում էր գինի «Շահգանդի գինի» անունով: Նա իր կատարած ծառայութիւնների համար սիրուած էր թէ՛ հայ եւ թէ՛ պարսիկ շրջանակներում իր հիւրասէր եւ մարդասէր խառնուածքով: Տան դուռը բաց էր բոլորի դիմաց առանց խտրութեան, օգնում եւ նեցուկ էր կանգնում իրեն դիմողներին տարբեր հարցերով՝ գործի բերումով, վէճերը հարթելու եւ այլն:

Աւետիս Նազարեանը իր բարերար օգտակարութեամբ մեծաթիւ հայ երիտասարդների է օգնել, նա ազգասէր, հայրենասէր եւ եկեղեցասէր էր: Նա քառասուն տարի հոգատարութիւն է ցուցաբերել Քալաւայ գիւղի Սբ. Յակոբ եկեղեցուն կանգուն եւ շէն պահելու համար: Եկեղեցին երկրի մշակութային ժառանգութեան կողմից ճանաչուել է հնութիւն եւ պաշտպանում է: Նրա կրտսեր տղան՝ Էդիկը, մահացած Փետրուարի 23, 2010-ին, մեծ ցաւ ու վիշտ պատճառեց ծնողներին եւ ընտանեկան պարագաներին, նա քսան տարի շարունակ Սբ. Աստուածածնի տօնի առիթով ուխտագնացութիւն է կազմակերպել դէպի Արաքի եւ Քալաւայի եկեղեցիները՝ Սբ. Մեսրոպ եւ Սբ. Յակոբ, կատարուել է եկեղեցական արարողութիւն եւ ուխտաւորները գնացել են գերեզմանատուն իրենց պարա-



զաների շիրիմներին խունկ ծխելու եւ պաշտում անելու: Հանգուցեալ էդիկի մահից յետոյ այդ պարտականութիւնը կատարում է՝ Ֆլորա քոյրը: 2013-ին Սբ. Աստուածածնի տօնին ի չիշտակ իր եղբօր կազմակերպում է ուխտագնացութիւն դէպի այդ եկեղեցիները: Ֆլորան նկատելով եկեղեցիները նորոգելու կարիք ունեն մշակութային ժառանգութեան օգնութեամբ նորոգել է տալիս: Ֆլորայի այս ծառայութիւնը մեծապէս գնահատուում է «Միփան» միութեան էդիկի ընկերների կողմից:

Աւետիս Նազարեանը ազգային-հասարակական ծառայութիւններով հանդերձ օժտուած է եղել նաեւ մաքուր ու ջինջ բանաստեղծական շնորհներով: Նա իր մտածումներն ու յոյսերը հրատարակել է երեք հատորներով՝ «Կարօտի երգեր», «Պատանդներ իմ յուշերից», «Ապրած ու չապրած տարիներ», գրքերը արտայայտում են նրա հայրենասիրական, եկեղեցապիրական եւ մեր հասարակական կեանքին առնչուող մտածումներ եւ մտորումներ, նա գրի է առել նաեւ որոշ պատմական յուշեր կարեւոր դէպքերի եւ դէպքերի մասին: Նա իր գրութիւններով աշխատակցել է «Մասիս» շաբաթաթերթին: Դրանով հանդերձ որ պատկառելի տարիքի էր հասել եւ հիւանդութիւններ բոլորել, սակայն դեռ շարունակում էր գրել եւ պահել իր անդամակցութեան կապը Լոս Անջելէսի Իրանահայ միութեան հետ, հանդիպումներին կանոնաւոր մասնակցում եւ գրական ելույթներ էր ունենում զոց ասմունքով իր գրուած քերթից: Նա իր ծառայութիւնների բերումով թէ՛ սիրուած էր ընտանիքում, թէ՛ յարգուած գաւառացիների կողմից եւ շրջապատում:

Հանգուցեալի յուղարկաւորութիւնը կատարուեց Չորեքշաբթի Փետրուարի 22-ին Ֆորեստ Լան գերեզմանատնում սգաւորների հոծ ներկայութեամբ: Հոգեճաշ տեղի ունեցաւ «Արբաթ» ճաշարանում մեծաթիւ ներկաներով, ուր արտայայտուողները մեծապէս գնահատեցին նրա ապրած կեանքն ու ծառայութիւնները:

Աւետիսը ի Տէր հանգաւ, սակայն նրա մտքերն ու մտածումները հրատարակած գրքերի միջոցով երկար ապրելու են անմոռանալի պայծառ չիշտակ թողնելով շատ շատերի մօտ:

Թող Աստուած հոգին լուսաւորի եւ հոգուն խաղաղութիւն լինի: **ՌՈՒԲԷՆ ԿՈՐԻԻՆ**

Ընտրարշաւի Տապալուող Գիծը

Շարունակուած էջ 2-էն

ասած, մինչ այժմ ընդունուած աւանդական մօտեցումների տիրոջ թից դուրս գալու եւ հասարակութեանը նոյնիսկ այդ հարցերում նոր մօտեցումներ ու թարմ գաղափարներ առաջարկելու համար:

Իհարկէ, այստեղ կայ այն հանգամանքը, որ սոցիալական խնդիրների ծանրութեան տակ կքած հասարակութեանը այդ մեծ-մեծ թեմաները չեն հետաքրքրում: Իհարկէ, թէեւ, անշուշտ, այդ պնդումը յարաբերական է, քանի որ կարելի է անցնել բակերով եւ բնակչութեան հաւաքների այլ՝ այսպէս ասած բակային-առօրեայ տարածքներով ու ականատես լինել լրջագոյն քաղաքական եւ աշխարհաքաղաքական հարցերի մասին հետաքրքիր գրոյցների, ինչը վկայում է, որ անգամ սոցիալական ծանր խնդիրների պայմաններում Հայաստանի հասարակութեան մի զգալի հատուած մեծապէս հետաքրքրուած է նաեւ առաւել լայն քաղաքական կոնտեքստով եւ պատրաստ է լինել քաղաքական տեքստի ընթերցող կամ ունկնդիր, բանավէճի ազանատես եւ գնահատող: Հետեւաբար, այն, որ բնակչութիւնը սոցիալական լրջագոյն մարտահրաւէրներով է տարուած եւ չունի այլ բան լսելու ցանկութիւն, քաղաքական ուժերի համար կարող է լինել ընդամէնը անյաջող արդարացում: Բնակչութիւնը կը լսի, նոյնիսկ կը ներգրաւուի քննարկումներին, եթէ լինեն նախաձեռնողներ, եթէ լինեն ուժեր, որոնք կը գնան այդ քննարկումների դաշտում խաղալու, կը մտնեն այդ դիսկուրսի շրջանակի մէջ:

Միւս կողմից՝ եթէ անգամ հասարակութեան մի զգալի մասը պատրաստ չէ եւ այդ ամէնի ցանկութիւնը չունի, դա դեռ չի նշանակում, որ քաղաքական ուժը պէտք է դրանով ձեռքերը լուսնայ եւ հետ քաշուի, բաւարարուելով միայն սոցիալական պոպուլիզմի դրսեւորմամբ: Իրականում, քաղաքական ուժը պէտք է ձեւաւորի նաեւ հանրային պահանջարկ եւ այդ պահանջարկի բազայի վրայ էլ ձեւաւորի հասարակական կարծիք, պէտք է հանրութեանը բացատրի այն մարտահրաւէրները, որոնք շարքային

քաղաքացին գուցե չի տեսնում կամ չի կարեւորում հասկանալի պատճառներով, բայց որոնք անմիջական ազդեցութիւն ունեն քաղաքացու կեանքի, նաեւ հենց սոցիալական կողմի համար: Սա, անշուշտ, չի նշանակում, որ դա պէտք է անել սոցիալական հարցերի մասին քննարկումների փոխարէն կամ օրակարգային այդ սեզմենտի հաշուին: Ամենեւին: Քաղաքական ուժերը պէտք է նաեւ բաւարար ուսուցիչ ունենան, որպէսզի միաժամանակ ծաւալուն նիւթ, խօսք, տեքստեր մատուցեն հասարակութեանը թէ՛ սոցիալական, թէ՛ մակրոտնտեսական, թէ՛ իրաւական, թէ՛ նաեւ քաղաքական թեմատիկայով, ընդ որում՝ այդ ամենն անեն բաւական բարձր, պրոֆեսիոնալ մակարդակով, միեւնոյն ժամանակ, իհարկէ, պահպանելով հանրային մատչելիութեան պարզ կանոնները:

Առայժմ, Հայաստանի ընտրապայքարը շրջանցում է այդ ամէնը: Եւ թերեւս քիչ է հաւանականութիւնը, որ ընտրարշաւի մնացեալ օրերին փոխուի ինչ-որ բան: Իսկ դա նշանակում է, որ միշտ կարեւոր իմաստով նախընտրական արշաւն արդէն իսկ տապալուած է, ձախողուած: Մինչդեռ խնդիրը կարեւոր է ոչ միայն նրանով, որ քաղաքական ուժերը ինչ-որ գաղափար կամ ինչ-որ սխեմայ առաջարկեն հասարակութեանը, որպէս Հայաստանի համաշխարհային եւ տարածաշրջանային տեղի ու դերի տեսլական, ու ստանան կամ չստանան դրա հաւանութիւնը, այլ նաեւ նրանով, որ դա հնարաւորութիւն է փոխել Հայաստանում հասարակական մտահորիզոնի սահմանները, ընդլայնել դրանք: Անշուշտ, փոքր-ինչ յաւակնոտ եւ նոյնիսկ ծիծաղելի կարող է հնչել, երբ այդպիսի հաւակնութիւններ են ներկայացուում սոցիալական ծանրագոյն հարցեր ունեցող հասարակութեան համար: Բայց Հայաստանը ժամանակ չունի, Հայաստանը պարտաւոր է բոլոր գործընթացները տանել զուգահեռ եւ մտածել թէ՛ սոցիալական հարցերի, թէ՛ առաւել լայն համատեքստում հասարակութեան աշխարհայեացքի եւ աշխարհընկալման փոփոխութիւնների, հասարակական նոր՝ առաւել ընդգրկուն հոգեբանութեան ձեւաւորման մասին:

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ»

ՋԲԸՄ-Ի ՎԱՉԷ ԵՒ ԹԱՄԱՐ ՄԱՆՈՒԿԵԱՆ

Շարունակուած էջ 15-էն

թատերագիրներու կամ գրողներու գործերը, հաճոյք ու գոհունակութիւն պատճառելով հայ հանդիսատէսին:

Այս տարեշրջանին աշակերտները պիտի ներկայացնեն Վաչէ Ատրուշիի «Ո՞վ է Փեսացուն» կատակերգութիւնը: Ելույթները տեղի պիտի ունենան Վարժարանիս «Պոյաճեան» սրահին մէջ, Հինգշաբթի, 30 Մարտ 2017-ին, կէսօրուան ժամը 11:00-ին, Հայկական

Վարժարաններու աշակերտութեանց համար, եւ երեկոյեան ժամը 8:00-ին, ինչպէս նաեւ Ուրբաթ, 31 Մարտ 2017-ի երեկոյեան ժամը 8:00-ին՝ հանրութեան համար:

Կը հրաւիրենք բոլոր թատերասէրները, որ իրենց ներկայութեամբ քաջալերեն մեր աշակերտներուն կողմէ մեծ գոհողութեամբ պատրաստուած սոյն թատերախաղը, անոնց խոստանալով պարգեւել հաճոյք, ծիծաղ եւ հոգեկան գոհունակութիւն:

ՑԱԲԱԿՑԱԿԱՆ

ՎՐԷԺ ԹՕՓԱԼԵԱՆԻ անժամանակ մահուան տխուր առիթով Տէր եւ Տիկ. Տիգրան Սարաֆեան իրենց խորագրաց վշտակցութիւնները կը յայտնեն հանգուցեալի մօր եւ ընտանեկան համայն պարագաներուն: Այս առիթը հետեւեալ նուիրատուութիւնները կը կատարեն. Հայաստանի Ծնողագուրկ եւ Հաշմանդամ Երեխաներու Հիմնադրամին \$50 «Մասիս» շաբաթաթերթին \$50

MARCH FOR JUSTICE



Armenian Genocide



Pan Pacific Park → Turkish Consulate

12 PM APRIL 24, 2017